

# Ո Ա Ֆ Ֆ Ի

Յակոր ՄԵՂՔ Յակորեան, հանուր Հայու -  
թեան ծանօթ ու սիրելի՝ Թաֆֆի ստանունավ,   
և որուն ծննդեան հարիւրամեակը կը տօնենք  
այս պահուս, եղաւ մեծագոյն՝ գէմքերէն մին  
մեր հին ու նոր զրականութեան, այն սակաւա-  
թիւ գէմքերէն որոնց զործը՝ իր էական մասե-  
րուն մէջ՝ մշտագալար կենդանութեան խոր -  
հրբաւոր ու թանկապին զօրութիւնը կը պա-  
րունակէ :

Կան զրադէտներ կամ բանաստեղծներ որ ի-  
րենց երկերուն մէջ չեն զրազիր մասնաւորապէ ս-  
իրենց ազգի ճակատազրով, բայց որոնցմով կը  
պարծի իրենց ազգը, վասնզի անոնց անձնազը -  
րոշմ — կամ ցեղագրոշմ — մեծ տաղանդը ինք-  
նատիպ զեղեցկութեանց ստեղծիչ մը, մարդկա-  
յին հողիի՝ ինչպէս և տիեզերական կեանքի՝  
խորհուրդներուն, մարդկային ընկերութեան  
ցաւերուն, տենչերուն, պայքարներուն վարպետ  
արտայայտիչ մը կամ մէկնիչ մը հանդիսա -  
ցած է . արդարէ՝ Ֆրանսայի մէջ ԼաՓօնթէն մը,  
Բասին մը, Պոտէր մը, Վինեի մը, Ֆլոալէր մը,  
Վերլէն մը, մեր մէջ նարեկացի մը կամ քուչակ-  
եան սիրերզներու մեծ աշուղը, և կամ Սայաթ-  
Նովան, Ինտրան, Մեծարենցը: Կան ալ զրական  
զործիներ որոնք արտայայտիչը կ'ըլլան իրենց  
ազգը յուզող մեծ հարցերուն, որոնք թարգմանը  
կը հանդիսանան իրենց ժողովուրդի անցեալի  
մեծութեանց, ներկայի ձգտումներուն ու պայ-  
քարներուն և ազգազի երազներուն ու յոյսե-  
րուն: Այդաէս եղան, Ֆրանսացւոց մէջ՝ Հիւկօ  
մը, Լամարթին մը, Պարէս մը: Այս տեսակի հե-  
ղինակներ երեւան կուզան մահաւանդ այն ժո-  
ղովուրդներուն մօտ որ իրենց հայրենիքին մէջ  
անկախութեան, զօրութեան նախկին շրջանէ մը  
յետոյ՝ օտար թշնամի ցեղերու արշաւանքին են-  
թարկուած, անոնց լուծին տակ մնացած, իրենց

աղաստաղբումի օրուան կը սպասեն և ատոր կը  
պատրաստուին: Այդաէս եղան հրեայ մարզա-  
րէներէն ոմանք, որ արդարածարաւ աղաստա -  
տենչ հայրենասէր բանաստեղծներ էին, այդ -  
պէս եղաւ Միցքիէվիչ մը լեհաց մէջ, այդպէս ս-  
իրեւ Թաֆֆին Հայոց մէջ: Բայց մինչ յեհ ժո-  
ղովուրդը իրր ազգային քերթող, իրր իր հակա-  
տապիրը երգով մէծ բանաստեղծ՝ Միցքիէվիչը  
միայն ունեցած է, Հայը ունեցած է այդպիսի  
դրագէտներու և բանաստեղծներու բոյլ մը, որ  
կը սկսի հին ժամանակներու եղիչէն, Խորենա-  
ցին ու Ֆրիկէն և կուզայ կը յանդի Թաֆֆին  
կանխող Զամշեան վեհաչունչ պատմազրին, Ար-  
ակն Բագրատունի և Ղեւնդ Ալիշան զիւցադ-  
ներդակներուն, Արովեանին, Ծերենցին, Պէ-  
շիկթաշեանին, Թաֆֆիի զործը իր օրովն իսկ  
ուրիշ ձեւով կատարող Գամառո-Քաթիզային և  
այդ նոյն զործը Թաֆֆիէն յետոյ շարունակող  
թումանեանին, Խսահակեանին, Աշուղ Զիւա -  
նիին, Սիսմանթօին, Վարուժանին և գես քանի  
մը ուրիշ նոյնօրինակ հայրենաչունչ դրողներու:  
Այդ շքեզ բոյլին մէջ, Թաֆֆին կը դրաւէ առա -  
ջին տեղերէն մէկիր, ու կը մնայ մեծագոյնը՝ զը-  
րական այն սեռին մէջ, որուն բնդլայնողն ու  
զարգացնողը եղաւ, ամէնէն հզօր գէմքը հայ  
վէպին:

Ճիշդ չէ թէ Թաֆֆին է որ, ինչպէս ըսողներ  
եղան, մեր գրականութեան մէջ վիպական սեռը  
մտցուց: Արովեանն է հիմնադիրը մերօրեայ  
հայ վէպին՝ Վէրք Հայաստանի գարագլուխ բա-  
ցող զործով, և նոյն իսկ հայ նորավէպին կամ  
վիպակին՝ Ռվանան համեղ, յուզիչ ու զրեթէ  
իրապաշտ պատմուածքով: Վէրք Հայաստանին  
խառնուրդ մըն է ժողովրդական զիւցազներզու-  
թեան քերթողական արձակով էջերու, Ժամա -  
նակակից հայ պատմութեան դրուադներու.

պատոկերացմանց ու մեկնաբանմանց, բարքերու քննադատութեան փորձերու, երգիծական հասուածներու, ազգագրական ու ֆոլքորաբանական նկատողութեանց, բայց այս բոլորը վէպի ուրուագծի մը շրջանակին մէջ համախմբուած: Աբովեանէն զատ, Բաֆֆիի իր նախորդ կըր նանք յիշատակել Մեսրոպ Թաղիաթեանը որ շարագրած է երեք վէպ, հայ ազգային հարցի հետ ու եւ է կատ չունեցող, սիրային եւ արկածապատում երեք վէպ, Սու եւ Սոնդիալի, Վէպ Վարսենիկան եւ Վէպ Վարդգիսի, գրուած գրաբար հայերէնով, հետաքրքրական գործեր, որ սակայն դրական մեծ արժէք մը չունին եւ օտար վէպերու հետեւողութիւն են: Առոնց հետ պէտք է յիշատակել նաև Պերճ Պոօշեանը, որ, Աբովեանի աշակերտ, անոր Վէրքին հետեւողութեամբ գրած է իր առաջին վէպը՝ Աշտարակի հայ գիւղացւոց կեանքը պատկերացնող եւ այդ գիւղի բարբառով շարագրուած, վէպ որ գրուած ու հրատարակուած է Բաֆֆիի առաջին վէպին հրատարակումէն առաջ: Պէտք է յիշատակել վերջապէս, ու մանաւանդ, Հ. Աբովի Բագրատունիի Հայկը, գրաբար հայերէնով եւ հայերէն չափով շարագրուած մեծ դիւցազնավէպ, ու Ալիշանի հերոսապատում Յուշիկներէն եւ գրաբար ու աշխարհաբար վիպերգային քերթուածներէն մէկ քանին, (չէ՞ որ հինաւուրց դիւցազներդութիւնը արդիական վէպին հայրն է): Ու մեր անցեալին մէջ աւելի հեռուներն ալ ելլելով, — որովհետեւ սիալ է թէ վէպի սեռը բնաւ դոյութիւն ունեցած չըլլայ մեր նախնեաց դրական արտադրութեանց մէջ, — պէտք է յիշատակել, բստ իս, իր Բաֆֆիի՝ ինչպէս Բագրատունիի եւ Ալիշանի՝ գործին նախապատրաստութիւն ու մերթ նոյնիսկ իր նախատիպ, Զոգանց Տուն, Սասնայ Ծուեր (կամ Դաւիթ եւ Միեր) Ընդհանուր տիտղոսին տակ ծանօթ ժողովրդական մեծարժէք դիւցազնավէպերու շարքերը, ինչպէս եւ Եղիշէի միստիքական դիւցազներդութիւնը, Խորենացիի Հայոց Պատմութեան ինչ զլուխները եւ «Հոփիսիմեանց ձառը», կարդ մը հերոսաշունչ կամ արկածապատում հէքեաթներ, պատմական վիպերգներ, արձակ կամ ոտանաւոր մարտիրոսագրութիւններ:

Բաֆֆիի՝ իր հայ ազգային հարցին կամ հայ պատմութեանէն քաղուած նիւթերու նուիր-

ուած վէպեր գրողի՝ անմիջական նախորդները, անոնք որոնց ազգեցութիւնը որոշապէս կրած է եւ որոնց գործը շարունակած է, են՝ Աբովեանը զոր արդէն յիշեցի, եւ Ծերենցը, որ իր Թորոս Լիւնի պատմական վէպը գրած ու հրատարակած էր Պոլիս՝ Բաֆֆիի Դաւիթ-Բէկին, Պարոյր Հայկագնին ու Սամուելին առաջ, եւ որ Թիֆլիզի մէջ զրեց ու հրատարակեց Երկումբը, Դաւիթ-Բէկին յետոյ, բայց Սամուելին առաջ, Ծերենց՝ որուն այդ գործերը արդէն՝ արեւմտեան վարպետներու արտադրած պատմական վէպերուն տարագուվ շարագրուած՝ ինսամեալ ու ինքնատիպ զրական արտադրութիւններ էին: Բաֆֆիի արժանիքը՝ արդիական վէպը, բուն վէպը, որ նորամուտ էր մեր մէջ եւ զեռ երկուերեք գործով միայն կը ներկայանար, մեծապէս զարգացնելը, ընդլայնելը, ընդարձակ պէսպիսութեամբ մը ճոխացնելը եւ իր անձնական հզոր շունչով անոր յուզականութիւնն ու ներգործականութիւնը սաստկացնելը եղաւ:

Չեմ կրար ըսել թէ Բաֆֆի աւելի մեծ է քան Աբովեանը: Աբովեան ամենէն մեծ դէմքերէն մէկն է որ հայ յեղէն բղխած ըլլան, ան հիմնադիրն է արեւելեան Հայոց նոր զրականութեան զրեթէ բոլոր սեռուն, եւ իր լաւագոյն էջերուն մէջ՝ անոր ոճը աւելի ջղուտ, զունագեղ եւ ինքնատիպ է քան Բաֆֆիինը. բայց եւ ան, շատ տեսակ բանի ձեռնարկած ըլլալով, մեծապէս անհաւասար է իր արտադրութեանց մէջ. Վէրքն իսկ զուրկ է որոշ յատակագծէ մը, ամէն ինչ կայ հոն՝ վէպի հետ, ու շատ տկար մասեր կը գտնենք շատ զօրեղ էջերու քով: Բաֆֆի աւելի սիստեմաւոր, աւելի զուսպ վիպագիր մըն է, — իսկական վիպագիր: Եւ անիկա աւելի ընդարձակ, աւելի բազմատարը վիպագիր, աւելի մեծաթոփ ու ներուժ զրագէտ է քան Ծերենցը, իսկ Բագրատունիին եւ Ալիշանին վրայ այն առաւելութիւնը ունի որ առոնց առաջինը իր Հայկը եւ Երկրորդը իր դիւցազներգական քերթուածներուն մեծ մասը զրաբար են զրած, եւ ատոր համար անոնց հանճարին արդիւնք եղող այդ արտադրութիւնները շատ քիչերէ կարգացուած են, իսկ, այսօր՝ դժբաղգարար՝ զրեթէ բնաւ չեն կարգացուիր, մինչ Բաֆֆի իր բոլոր զործերը զրեց, ոչ իսկ Աբովեանի պէս՝ Քանաքե-

ոի տեղական բարբառով, այլ Արարատեան նահանգի բարբառով որ դարձաւ և բեւելեան Հայոց գրական լեզուն, եւ որ, թէ եւ կայծե բու հնէ թերութիւններէ ոչ գերծ, այդ հանձարեկ գրագէտին բնազրական ճաշակին չնորհիւ եղաւ պարզ, յստակ, ճկուն, կորովի աշխարհաբար մը, արեւելեան գրական նոր հայերէնի առաջին գեղեցիկ ու յղկեալ կիրարկումը, զոր յետոյ, աւելի շուտ իր գերազոյն յղկմանը հասած արեւմտեան աշխարհաբարէն այ օգտուելով, իր կատարելութեանը պիտի բարձրացնէին թումաննեան, Ահարոննեան, Իսահակեան, Տերեան, Բակունց, Չարենց եւ այլք:

Բաֆֆի բոմանթիկ մըն է կապէս, բայց եւ ունի գիտելու կարողութիւն: Հանրային մեծ հարցերը քննելու եւ անոնց մասին որոշ տեսութիւններ յայտնելու համար ունի հարկ եղած խուզարկու, ըմբռնող, վերլուծող եւ լուծումներ երեւակայող միտքը: Ունի երգիծական ձիրք՝ շատ ընտիր որակով: Այս բոլորէն առաջ, բանաստեղծ է, օժտուած հզօր երեւակայութեամբ մը եւ խոր, փափուկ ու վեհ զգայնութեամբ մը: Այնպէս որ բազմաձեւ ու ստուար դործը, նոր զաղափարներով ու տեսիլներով հարուստ, զոր արտադրած է — ինք մին է այն քանի մը ամենաբեղուն գրողներէն զոր ունեցած ենք, — զինք արժանի կը կացուցանէ հայ մեծաղոյն վիպասանի տիտղոսին, «վիպասան» բառին հին (դիւցաներգակ քերթող) եւ նոր (բարքերու պատկերահան եւ ապագայ կեանքի դուշակ եւ զրդիչ) նշանակութեամբ. ու քանի որ ան իր վէտերով հայ զգային դատին հզօրագոյն արտայարտիչն եղաւ ու խորապէս աղդեց մեր ժողովուրդի նկարագրին ու ճակատապրին վրայ, ան իրաւոնք ունի Հայոց «աղդային վիպասանը» կոչուելու:

\*\*\*

Կարգ մը բարեպատեհ ու հազուադէպ հանգամանքներու համախմբումը նպաստած է կազմելու այն միտքը որ պիտի արտադրէր այդ բացառիկ զօրութեամբ զործը: Յակոր Մելիք-Յակորեան ծնած է Պարսկահայաստանի մէջ, Սալմաստի Փայաճուկ գիւղը: Զաւակն էր Սալմաստ հաստատուած զարարազցի աղնուատոհն հարուստ վաճառականի մը. ունէր զորովաշից մայր մը եւ ինը քնքուշ քոյրեր. բնտաննկան

տաք մթնոլորտի մը մէջ անցուցած է բարեկեցիկ ու երջանիկ մանկութիւն մը: Վազահաս արթուն իմացականութեամբ մը օժտուած, տեղական ազգային վարժարանին մէջ իր նախնական կրթութիւնը ստանալէ յետոյ, զրկուած է թիֆլիս՝ զիմնազիոնի մը մէջ երկրորդական կրթութեան ընթացքին հետեւելու. բայց հինգ երրորդ դասարանը հազիւ հասած՝ հօրը զործերը ծանրօրէն խանդարուած ըլլարուն պատճառով՝ ստիպուած է զառնալ Փայաճուկ եւ ինքն իսկ հօրը օդնել անոր առեւտուրին մէջ: Մինչեւ քսաններէք տարեկանը ապրելով իր ծննդավայրը բին մէջ, անիկա Պարսկահայոց ու նաեւ Պարսից կեանքն ու բարքերը մօտէն ճանչցած է, ուրոշ չափով ծանօթութիւն ունեցած է նաեւ պարսիկ լեզուի ու զրականութեան, որով եւ ան եղաւ յետոյ առաջին հայ գրագէտը — ու ցարդ զբեթէ զեռ միակը — որ Պարսկահայոց ու Պարսից կեանքն պատկերներ շարադրեց, եւ որուն պատմելու ձեւին մէջ, պարսիկ՝ եւ բնդհանրապէս արեւելեան՝ զրուցազիրներու եւ բանաստեղներու եղանակին աղդեցութիւնը յաճախ կը զգացուի:

Բայց այդ արտասովոր խառնուածքը Փայաճնուկ զիւղի մէկ անկիւնը իր ամբողջ կեանքն անցընելու համար ծնած չէր: Մատաղ հասակէն անոր մէջ արդէն կը խմորուէին ապազայ խոշոր ու յոզնալար զործի մը ծրագիրները: 1858ին ան ճանապարհորդեց թրքական Հայաստան, այցելց Տարօնի, Բաղէչի ու Վասպուրականի շրթնաները, ատեն մը մնաց Վարազայ վանքին մէջ, ուր Մկրտիչ Խրիմեան վարդապետը վանահայր էր այն ատեն, արդէն ծանօթ «Վասպուրականի արծիւ» եւ «Հայրիկ» անուններով եւ հեղինակ Հրաւիրակ Արարատեան քերթուածին, բոցաչունչ հայրենասէր քարոզիչ եւ Աւետարանի ժողովրդական ոգիսով տողորուած աղատամիտ յառաջդիմասէր եկեղեցական: Բաֆֆի կը բեց անոր աղդեցութիւնը (տեսնել կայծերուն մէջ անոր նուերուած խանդավառ զլուխը ու նաեւ ատկից շատ առաջ իր հաստարակած Արծուի Վասպուրականի տիտղոսով մենազրութիւնը): Թրքահայաստանի այդ ամենէն հին, ամենէն կարեւոր, ամէնէն հայ շրջաններուն մէջ, ան դիտեց, ուսումնասիրեց բնանկարները, տիպարները, բարքերը, նօթեր առաւ իր ապագայ զործերուն համար, մօտէն տեսաւ ու ճանչցաւ

նաեւ այդ շրջաններու հայ գիւղական աղղաբը - նակութեան ողբալի կացութիւնը թուրք ու քուրդ զոյդ լուծին տակ : Այդ միջոցին էր որ Աղթամարայ կղզիին մէջ չարաղրեց իր Աղթամարայ Վանիքը զրուածքը, իր առաջին արտադրութիւններէն մին, որուն մէջ էր զտնուի եւ իր Զայն տուր, ո՞վ ծովակ բանաստեղծութիւնը, եւ որ լոյս տեսաւ Մոսկուայի Հիւսիսափայլին մէջ :

Իր առեւտրական գործերը հետզհետէ աւելի դէջ երթալով, գրեթէ բոլորովին սնանկացած, միւս կողմէ իր բոլոր ուժերը աղղային եւ զրական գործունէութեան նուիրելու տենչէն հայծուած, ան այլեւս չդարձաւ Փայաճուկ, այլ զնաց Թիֆլիս, ուր հաստատուեցաւ : Քիչ մը ատեն հազուստ ծախողի մը քով իրը գործակատար աշխատելով իր ապրուստը ճարելէ յետոյ, ևորէն Ստեփանէի Հայոց Աշխարհ ամսագրին հրաւիրուեցաւ աշխատակցիլ, յետոյ Գրիգոր Արծրունիի Մշակին աշխատակցեցաւ տարիներով, եւ վերջ ի վերջոյ՝ Արզար Յովհաննիսանի Արձագանիքին, այդ երկու լրազիրներուն մէջ հրատարակելով բազմաթիւ յօդուածներ եւ իր ամենէն նշանաւոր վէպերուն մէծ մասը : Ապրեցաւ նիւթապէս անստորդ ու անձուկ կացութեան մը մէջ, իրը օրապահիկ ունենալով իր գրքերուն վաճառման հասոյթը եւ այս կամ այն թերթին իր աշխատակցութեան համար ստացած պատուակինը, որ, արդէն անրաւական, Մշակի շրջանին՝ յամախ անկանոն կը վճարուէր եւ երեմն բնաւ չէր վճարուէր . . . Վախճանեցաւ յիսունեւմէկ տարեկանին, եւ այդ յարաբերաբար կարճ ժամանակաւիջոցի ընթացքին, նիւթական այդպիսի դրժըն - դակ պայմաններու մէջ զտնուելով հանդերձ, ան իր հողեկան արտակարգ զօրութեան չնորհիւ՝ արտաղրեց այն մէծատարած ու մէծարժէկ զործը որ մէր զրականութեան փառքերէն մէկն է :

Իր կեանքի այդ երկրորդ ու կարեւորագոյն կէսի ընթացքին, ան այցելեց եւ ուսումնասիրեց կովկասեան Հայաստանի բոլոր ուշագրաւ շրջանները, աղղեցութիւնը կրեց աղատական, աղղասէր կորովի հրապարակաղիք Գրիգոր Արծրունիին (թէեւ յետոյ ինչ ինչ հարցերու մասն անկից տարբեր կարծիք յայտնեց եւ, իրը

զրագէտ ու նոյն իսկ իրը հրապարակաղիք անկից շատ աւելի բարձր, վերջերը՝ ժողովուրդին վրայ շատ աւելի խորապէս ներդործեց քան Արծրունին) : Աղղեցութիւնը արդէն կրած էր Արովեանին (որուն վէրքը գեռ չտպուած կարդացած էր), Միքայէլ Նալբանդեանին եւ Ստեփաննոս Նազարեանին . կրեց եւ աղղեցութիւնը Զամշեան, Արսէն Բաղրատունի եւ Ալիշան Մըլիթարեաններուն, Թորոս Լեւոնիի հեղինակ Մերենցին, ու եւրոպացի վարպետներէն՝ Թըշուաններու Հիւկոյին, Թափառական Հրէայի և Գալտնիի Փարիզիի Էօժէն Սիւին, Երեք Հրացանակիիքի Տիւմային, եւ Ռւալթէր Սքօթին, որոնց զիխաւոր գործերուն իդմիրեան հայ թարզմանութիւնները մէծ յափշտակութեամբ կարդացած էր, ու նաեւ աղղեցութիւնը քանի մը ուսւ «Ճգտումնաւոր» ու յեղափսիսաշունչ վիպասաններու, և այս բոլոր հայ և օտար ներդործութիւններով ճոխացած, երեք Հայաստաններէն կրուած տպաւորութիւններով, նօթազրուած յիշատակներով զինուած, իր ի ծնէ հարուատ եւ ուժեղ իմացականութիւնը, զերզզայուն քնարերգական հրավառ խառնուածքի մը միացած, ընդունելով մանաւանդ զերազոյն ցնցումը զոր իրեն տուին 1877-78ի ոուսո-թուրք պատերազմի միջոցին եւ անկից անմիջապէս յետոյ Թրքահայաստանի մէջ եւ հայկական հարցին շուրջ պատահած հոգեղզորդ դէպքերը, ինքինքը արտայալեց զօրծերու Երկար շարքի մը մէջ, որոնք հայ մտաւորական Երկինքը չքեզ ու կենսայորդ ճառապայմներով շողացող համաստեղութեան մը պէս լուսավառեցին :


\* \*

Բաֆֆի իր գրական սկզբնաւորութիւնն ըրաւ՝ Ա. Նազարեանի եւ Մ. Նալբանդեանի Հիւսիսափայլին եւ Արխիմեան Հայրիկի Արծիւ Վասպուրականիին մէջ հրատարակելով Պարսկահայտատանի և Պարսկաստանի վրայ տեղապրական, բարքագրական յօդուածներ եւ Թրքահայաստանի մէջ իր պատուաններու տպաւորութիւնները : Առաջին վէպը զոր արտաղրեց, Եղաւ Սալիին, ամբողջութեամբ պարսկահայկական կեանքէ քաղուած . այդ մէծածաւալ վէպը, որ անտիպ մնաց իր կեանքի ընթացքին եւ որուն առաջին հասորը հեղինակին մահուընէն յետոյ իր այրին հրա-

տարակեց, ըստ նոյն ինքն Բաֆֆիի յառաջարանին՝ սկսած էր զրութիւ 1885ին, Թիֆլիս, հեղինակը դիմումիոնի աշակերտ եղած միջոցին. «Մի վիպասանական զրուածք, կ'ըսէ, որ պատկերացնում էր Պարսկահայոց կեանքը իւր բոլոր աւերուած եւ այլանդակուած կերպարանքներով»: Աւ կ'աւելցնէ՝ «Եւ այդ հեղինակութիւնը մի փոքր ախորժելի կացուցանելու համար ծոյլ եւ անգրասէր հասարակութեանը, յօրինեցիմք նրան ոռմանսի ձեւով . . .»: Նախ զրարար էր շարադրած այդ վէպը, բայց 1858ին, Հիւսիսափայլի երեւումէն յետոյ, սոյն թերթի ազդեցութեան տակ դայն աշխարհաբարի կը վերածէ (Հաւանորէն նաև վերամշակելով եւ լրացնելով), ինչպէս կ'ըսէ յառաջարանին հետեւեալ չահեկան տողերուն մէջ՝ «Սալիին, մեր նոյն ժամանակի զրականութեան հոգւոյն համաձայն զրուած էր զրարար լիզուով, բայց երբ 1858 թուին երեւցաւ պատուական Հիւսիսափայլը՝ տալով մեր լիտերատուրիային մի նոր հոգի, մի նոր կերպարանք, այն ժամանակ եւ մենք զգացիմք մեր սիսլը, մեր վէպի հին լիզուն դէպի նորը փոխելով»: Այդ վէպը զրուած է, ինչպէս կը տեսնուի մէջրերուած այս հատուածէն, այդ չըջանի դեռ անկարգ, խառնակ աշխարհաբարով, եւ հրատարակիչը լաւ ըրած է՝ միայն յառաջարանին լիզուական նախկին ձեւը պահպանելով եւ վէպին լիզուն արեւելեան կանոնաւոր աշխարհաբարի վերածելով: Սալիին, Առովիւնի Վէրքին ինչպէս եւ Հիւսիսափայլի երկու վարպետներուն, մասնաւորապէս Միքայէլ Նալբանդեանին, որուն եւ ծօնուած է այդ զրութը, զաղափարներուն ազդեցութեան տակ զրուած, կը ներկայացրնէ, ինչպէս Վէրքը, պարսիկ խաներու մոլեռանդ ու զահէիկ ուժին տակ՝ ինքինքն իր աղջային աղատութենէն զրկուած եւ իր կրօնական և տոհմային սրբութիւններն արհամարհուած ու նախատուած եւ իր ընտանեկան յարկի ստատիւր անարդուած տեսնելով տառապուած ժողովուրդի ողորմելի կացութիւնը եւ կ'աւրուագծէ այդ կացութեան դէմ ընդվզումի շարժում մը փորձող գէմքիք: Վէպը, սկսնակի մը զործ, ունի թերութիւններ, բայց արդէն այնտեղ կը զգացուի, ինչ ինչ անձնաւորութեանց՝ որ կենդանի ու ինքնատիպ են պատկերացման ինչ ինչպիս տեսարաններու նկարազրու-

թեան մէջ, մէծ վիպասանին լիովին չկազմուած բայց արդէն իսկ անձնադրում տաղանդը:

Առաջին զործերը զոր Բաֆֆի հրատարակած է զրբի ձեւով, իր պատկերներն ու վիպակներն են Պարսից, Պարսկահայոց եւ Թիֆլիսի Հայոց բարքերէն քաղուած, եւ որոնք զրուած են մէծ մասամբ Թիֆլիսի ուսանողական չրջանն աւարտելով Փայաձուկ դասնալէն յետոյ՝ այնտեղ իր անցուցած տարիներու ընթացքին, ու մասամբ՝ Թիֆլիսի վերադառնալէն ու հոն հաստատուելէն յետոյ: Այդ շարքերուն մէջ, որոնք հրատարակուեցան 1874ին Փունջ տիտղոսուած երկու հասրուով, կը գտնուին այն զրական զոհարները որ են Տիրի Շարաբանի, ուր կը պարզուին մոլեսանդ մահմետական զարձած Պարսիկներէն արհամարհուած Փարսիներու կեանքէն տեսարաններ, Խաղ-Փունչները, ուր կեղեքիչ անսիրտ մէծատունն ու իշխանաւորը ասոող, ցաւատանջ ու ըմբուստ չքաւորներուն բարեկամ Հիւկոյի աշակերտ Բաֆֆին կ'երեւայ, եւ մահանդանդ այն զմայլելի վէպը, դժբախտարար անաւարտ թողուած, որուն տիտղոսն է Շարէմ, եւ ուր պարսիկ բարքերու ցայտունն ու դունագեղ պատկերացման մը հետ կը գտնենք եւ հայկական ողբերգութեան սրտայորդ զրուազներու ճարտար ընդելուզում մը: Բարորէն ասեւանողուած, զերի տարուած, պարսիկ բոնակալ խանի մը հարէմին մէջ փակուած հայ աղջկան մը պատմութիւնն է, որ հետզհետէ կեղբօնական նիւթը կը գտնայ վէպին եւ որ չըրացած երկրորդ մասին մէջ՝ այդ Հայունիքին եւ անոր հայ սիրականին թրքահայաստան փախչելէն յետոյ՝ յեղափոխաշունչ արկածներու վիպումի մը պիտի յանդէր եթէ Բաֆֆի աւարտած ըլլար Փայաձուկ մէջ զրել սկսած այ զդործը: Բայց զարչելի հայ մը, ծթոած զլիսով ու սեւ սրտով կրօնական մը, Հարէմի առաջին մասին հրատարակումէն յետոյ, մատնած է Բաֆֆին պարսիկ կառավարութեան՝ իրը պարսիկ ժողովուրդին ու կառավարութեան մասին չարախօսական եւ աղքատամբ բաններ զրող մարդ: ահմետական հոգեւորականութիւնը սոսկալի փոթորիկներ յարուցած է Բաֆֆիի կեանքին դէմ, ինչպէս կը զրէ Տիկին Բաֆֆի Սալիի հրատարակութեան իր նախարանին մէջ, որով եւ հեղինակը ոչ



Դ Ա Ֆ Ֆ Ի

Ժիայն զգուշացած է Սալբին ի լոյս ընծայելէ, այլ եւ չէ լրացուցած Հարեմը (թէ եւ անոր երկրորդ մասին մէջ ըսելիքը՝ ուրիշ եւ աւելի ընդարձակ ձեւով՝ արտայայտած է Զալալէդդինին, Խօնիքին, Կայծերուն մէջ, հայ աղատազրական տռամբը պարսկահայ շրջանակէն փոխադրելով թրքահայ շրջանակը): Հարեմին մէջ Բաֆֆիի աղատատենչ ու մարտասէր ողին եւ վիպասանի հմայիչ տաղանդը լիովին կ'երեւան արդէն, ու բոլորովին բնական կը զտնեմ որ Գամառ-Քաթիսպայի պէս Բաֆֆիի հոգւոյն եղբայր հոգի մը, կարգալէ յետոյ Հարեմը, անոր ուղղած ըլլայ այն աղնիւ խանդավառութեամբ լի նամակը, ուր կ'ըսէ՝ «Ձեր արձակը իւր սեռումը՝ թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին հիւսովն, թէ՛ ասացուածքի կերպով եւ թէ՛ առարկայի

ժամանակակցութեամբ, միով բանիւ ամէն կողմանէ նոր երեւոյթ է մեր նորածին զրակականութեան մէջ... Դուք այն բանաստեղծներէն էք, որոնց մէջ մշտավառ կայ հին Մարգարէների աստուածաշունչ ողին, որ մինչեւ այնքան կը խլրափ ձեր մէջ մինչեւ աղղին ցոյց կը տայ իր գրօշը և երթալու ուղիղ ճանապարհը...»:

Գրիգոր Արծրունիի պէս աղղասէր ու յառաջդիմասէր հրապարակագրի մը երեւումը, Մշակի հիմնարկութիւնը, Մշակի չուրջ հաւաքուած արժէքաւոր մշտաւորականներու խումբի մը կազմութիւնը, խումբ որուն մէջ էր և նորագիւտուր վիպասան Բաֆֆին, ուժգնորէն նպաստեցին անոր տաղանդին ու աշխարհահայեացքին զարդացման ու վերջնական կազմաւորման: 1877-78ի ոուսո-թուրք պատերազմը, այդ պատերազմին հետեւանքով՝ Պուլկարիոյ պատագրումը (Յունաստանի, Սերպիոյ, և Թուրքին հպատակ ու զերի այլ քրիստոնեայ աղղերու աւելի կանուխ իրականացած աղատագրումէն յետոյ), այդ պատերազմէն քիչ առաջ՝ Վանայ հայ թաղերու հրկիզումը, պատերազմի ընթացքին՝ Թրքահայաստանի կարեւորագոյն ըրջանին հայ զօրավարներով զեկավարուած զօրքի ձեռքով զրաւումը, Պոլոյ Հայոց Պատրիարքարանի կողմէ Սան Սթէֆանո և յետոյ Պերլին գիմումը «Հայկական Հարց»ի մասին (այսինքն ինքնավար Թրքահայաստանի մը կազմութիւնը խնդրելու համար), Պերլինի վեհաժողովին ձախող արդիւնքին յետոյ՝ ոուս զօրքին Թրքահայաստանէն քաշուիլը, Կովկասի սահմանակից այդ ըրջանի Հայոց ահաւոր աղէտներու ենթարկութիլը և անոնց մէկ բաւական բազմաթիւ հատուածին կովկասեան Հայաստան ապաստանիլը, Էջմիածնայ մէջ զիդուած՝ սովի ու զանազան հիւանդութեանց հարիւրաւոր զոհեր տալը, խորապէս յուղեցին Բաֆֆին, որ անձամբ էջմիածին ալ զնաց, այդ թշուաս վախսատականները տեսաւ, անոնցմէ իմացաւ Թրքահայաստանի մէջ անցած զարձած դժոխային դէպքերը և ահա այդ տաեն է որ Բաֆֆի սկսաւ զրել իր այն քանի մը վէպերը որ իր զործին կեդրոնական, էական բաժինը պիտի կազմէին, Զալալէդդինի վիպա-

կը, Խենքը վէպը, և քանի մը տարի յետոյ՝ Կայծեր մէծ վէպի առաջին հատորը, և ա՛լ աւելի ետքը՝ այդ վէպի Երկրորդ հատորը:

\*\*

Ասոնցմով Բաֆֆի ուղղակի կը շարունակէր, բայց մէծ ընդլայնումով մը և հոգերանական կարեւոր փոփոխութիւններով, Խաչատուր Արովեանի Վէրք Հայաստանիով սկսուած գործը, այն է գարերէ ի վեր իր անկախութիւնը կորսնցուցած հայ ժողովուրդին այժմէական ամենէն կարեւոր հարցը, աղատագրութեան հարցը, վէպի նիւթ գարձընել:

Արովեան Վէրքին մէջ կը նկարագրէր պարսիկ լուծին տակ հայ ժողովուրդի քաշկրտած ստրկական ամօթալի ու տառապազին զոյութիւնը, կը տարփողէր այդ լուծին զէմ ընդգումի առաջին ճիգ մը ցցող Աղասին ու իր ընկերները և կ'օրհնարանէր ոուս «Քրկիչ» զօրութիւնը որ եկաւ պարսիկ տիրապետութենէն աղատել Հայաստանի և հայ ժողովուրդի մէկ կարեւոր մասը և զովել այն հայ զեկավարները որ ոուս զօրութեան Հայաստանի այդ ըրջանին մէջ իր քրկարար գերը կատարելուն օգնած էին: Արովեանի պատմածները իրօք տեղի ունեցած զէպէեր էին, Աղասին և իր ընկերները իսկապէս զոյութիւն ունեցած էին, Արովեան զարդացուցած կամ մեկնարանած, դիւցազներգած կամ պատկերագրած էր զանոնք, բայց չէր հնարած: Ատկից զատ, Արովեան ոչինչ ունէր հակակղերական ընդհակառակն, ան խորապէս կը յարգէր քրիստոնէական կրօնքը, պաշտում ունէր հայ աղղային եկեղեցին համար ու սէր անոր պաշտօնեաներուն հանդէպ, շատ լաւ կը զգար ու կ'արտայալու ինչ որ հայ ժողովուրդը իր աղղային զիտակցութիւնն ու մշակոյթը զարդացնելու և զերութեան դարերու ընթացքին զանոնք պահպանիլու զործին մէջ՝ կը պարտի այդ աղպային եկեղեցին: Վէրջապէս՝ ան կը զգար որ երկու մոլեւունդ ու զօրեղ ժահմետական ժողովուրդներու (Թուրքին ու Պարսիկին) լուծին տակ զտնուելով, և ատկից զատ՝ զինուած, բռնակալ ու աւազակարարոյ քիւրտ աշերէթներու փորձանքն ալ ունենալով իր զըւ-

խուն վրայ, Հայ ժողովուրդը չէր կրնար մի-  
միայն իր ուժերովն ինքինքը փրկել ան կը  
խորհէր թէ այդ պատագրման համար, Հա-  
յուն բարոյական ու Փիղիքական պայքարը ան-  
հրաժեշտ էր, բայց Եւրոպական քրիստոնեայ  
մեծ տէրութեան մը (բայ Արովեանի՝ ոռու  
տէրութեան ու միայն անոր) միջամտութիւնը  
նոյնքան եւ աւելի անհրաժեշտ էր: Յայտնի են  
Վէրքին այն բոլոր հատուածները ուր Արով-  
եան իր երախտագիտութիւնը յայտնած է Ռու-  
սին՝ իր Հայրենիքի եւ ազգի մէկ մասը պարսիկ  
լուծէն ազատած ըլլալուն համար, եւ ուր մերթ  
իր այդ զգացման արտայայտութիւնը կը հաս-  
նի նոյն իսկ անզիտակցօրէն ստրկամիտ ծայ-  
րայեղութեանց):

Զալալէդինին ու Խենքին մէջ, Բաֆֆի  
կը մէկնի իրական դէպքերէ ու դէմքերէ, բայց  
Երկուքին մէջ ալ՝ ամենէն կարեւոր տեսարան-  
ներն ու ամենէն էական դերակատարները հե-  
ղինակէն երեւակայուած են: Իսկ կայծերուն  
մէջ, վէպին երեք քառորդը հեղինակին երե-  
ւակայութեանը ծնունդ է: Ատոնց մէջ պատ-  
մուած դէպքերէն ոմանք, քիւրտ ցեղապետ  
Շէյխ Զալալէդղինի արշաւանքն ու Հայերու-  
կոտորածը 1878ին, որ եւ Խրիմեան Հայրէկին  
թելաղրած է Հայզուժ բողոքախառն եղերեր-  
դութիւնը որ Բաֆֆիի վէպէն ալ առաջ լոյս  
տեսած է (1), ոռու-թուրք պատերազմի միջո-  
ցին՝ Պայազիտի պաշարումը թուրք բանակին  
եւ Սամփսոն - Վարդանի հերոսական ու փրր-  
կարար քայլը, Պերինի զուրելի Վեհաժողովին  
որոշմամբ ոռուական բանակի թրքահայաս-  
տանէն քաջուելէն յետոյ Ալաշկերտի շրջանի  
Հայերու կոտորածի Ենթարկութիլը եւ ողջ մնա-  
ցողներուն խուճապահար փախուստը դէպի ի  
կովկաս եւ անոնց մէկ մասին սովի ու հիւան-  
դութեանց զոհ երթալը կշմիածնի մէջ, ու ա-  
սոնց նման զեռ քանի մը զէպքեր, ժամանա-  
կակից Հայ պատմութեան էջեր են, զոր կին-  
դանի, տպաւորիչ, ուժեղ գոյներով ներկայա-  
ցուցած է մեր բանաստեղծ վիպասանը իր ջերմ  
ու հզոր վրձինով: Կայծերուն ու Խենքին մէջ,  
այդ օրերուն թրքահայաստանի մէջ տիրող

1) Վանայ իրկիզման նուիրուած իրիմեանի  
Վանդուժը լոյս տեսած է Պոլիս 1877ին, Հայ-  
դուժը լոյս տեսած է տարի մը յետոյ:

ընդհանուր կացութեան պատկերացումը, սո-  
վորական ու միշտ կրկնուող դէպքերու յիշա-  
տակումը, Հայ վանքերու, դպրոցներու այդ  
ատենուան վիճակը, իրականէն առնուած են,  
անոնց սեւն ու ճերմակը մերթ՝ Հեղինակին  
զաղափարներուն համեմատ՝ աւելի կամ նուազ  
չեշտուած: Ներկայացուած տիպարներէն մէկ  
քանին, Խենքին Թումաս Էֆէնտին, որ Զարդար-  
եանի Սեւ հաւը կանչեցի մոայլ խօճապաշին  
մէկ քստմնելի նախատիպարն է, Հզօրապէս պատկերացուած (բաց ի վերջին յանկարծական  
զզման ու ինքնապատժման փուլէն որ հարկ  
եղած չափով չէ բացարուած բնական երե-  
ւալու համար), նոյն վէպի Խաչօ տանուտէրը,  
ազնիւ պետ նահապետական ընտանիքի մը, իր  
զորովալից ամուսինը Սառան, իր երկու որդի-  
ները, Հայրապետ եւ Արո, եւ իր զմայլելի  
գտարկը չնորհազեղ Լալան, զոր Քիւրտ պէկե-  
րէն առեւանդուելու վտանգէն զերծ պահելու  
համար՝ Ստեփանիկ անուն պատանիի մը ծրպ-  
տումը տուած են անոր, քիւրտ արիւնարու  
խորամանկ ցեղապետ Ֆաթթահ պէկը, անոր  
ամուսին Խուրշիդ Հանրմը եւ այս վերջոյն  
րարի քուրդ աղախին Զաւօն, ու Կայծերու համ-  
րաւոր Տէր Թողիկը, հին զլիսով, տղէտ,  
բոնակալ, մոլեռանդ ու զձուձ վարժապետը,  
եւ Վանայ թուրք կուսակալ փաշայի տիպը եւ  
քիւրտ ցեղապետներուն մեզսակից, Հայ ժողո-  
վուրդը կեղեքող վաշխառու տզրուկ «Երեւելի»  
Հայ վաճառական Քեսի Պետրոսը, ու Հայ զիւ-  
զացի աղջկան պաշտելի դէմքերը, քնքուչ, բա-  
րեսիրտ, անձնուէր Մօնան, բուռն, կոուասէր  
ու ազնիւ Մարօն, ու զեռ ուրիշներ ալ,  
նոյնպէս իրական կեանք առնուած են, թերեւս  
ոչ նոյնութեամբ օրինակուած, այլ ոսմանթիկ  
ձգտումով մը եւ ճաշակով մը քիչ մը  
չափազանցուած, բայց միշտ հիմքին մէջ  
կինդանի: Ատոնցմէ զուրս, սակայն, այդ վէ-  
պերուն բոլոր լմրոստ տիպարները, դաւադրա-  
կան վիպածեւ ու խիզախ միջոցներով բրո-  
նութեան դէմ կոուող յեղափոխականի դէմ-  
քերը, Զալալէդինի Սարհատր, Դէլի Քէշիը,  
Քիթապ Դաւիթին եւ քիւրտ ցեղանպետ մոայլ  
ու զօրեղ Զալալէդղինը, եւ բարի ու թոյլ Ե-  
ղիազար վանահայրը, եւ ազնիւ Եղիտի Մըր-  
տօն, Խենքին Վարդանը, իրական Սամփսոնով

սկսած, բայց բաֆֆիական ինքնաստեղծ հերոսի մը յանգած, ու փրոփականտիսթ Դուդուկմեանը եւ վաճառականի ձեւ առած Մելիք-Մանսուրը, կայծերուն Կարօն, Զալլադը, Սաքօն, յեղափոխութեան ուսուցիչ եւ առաջնորդ Աւո որսորդը եւ իր հսկայ ամենի Մէշ ծառան, եւ Համբը, Ասլանը, կատաղի ու խորամանկ յեղափոխականի փոխուած նախկին խաչաղող Մուրասը եւ Հիւրբին, յանդուզն ու խորհրդաւոր հայ աղջիկը, եւ դեռ ուրիշներ, ու այդ բոլորին կատարած զործերը, Բաֆֆիի հոդիին եւ մաքին ծնունդն են: Ասոնք բաղձանքները, տեսիլները, երազներն են հայրենասէր եւ ազատասէր մեծ զրադէտի մը: Բաֆֆի տառապած է տեսնելով իր ցեղը՝ որ ատենով եղած էր զինուորական քաջ եւ ուժեղ ժողովուրդ մը՝ մարդկային արժանապատռութիւնն անարգող բռնակալութեանց տակ կքած, եւ՝ բաց ի Հայաստանի ու Կիլիկիոյ քանի մը լեռնական մասերէն (Ղարաբաղ, Սասուն, Զէյթուն, Եւն.) ուր այդ ցեղն իր մարտական յատկութիւնները պահած էր դեռ, զրեթէ ամէն տեղ համակերպող, չանդուրժուելիք բաներու հանդուրժող, նոյն իսկ անհատապէս բողոքելու, հակազդելու, ընդգույնու ո եւ է փորձ չընող, կամ այդ յանդուրժութիւնը չափաղանց քիչ ցոյց տուող: Տեսած է նաև ինչ որ միմիայն եւրոպական տէրութեանց միջամտութեան վրայ դրուած յոյսը կուտայ իրը արդինք. Պերլինի Վեհաժողովը եւ անոր դաշնագրին մեղի տուած սնամէջ 61րդ յօդուածը, այդ ժխտական արդիւնքին որոշ ապացոյցը հայթայթած էին իրեն. ուրս բանակը քաշուած, Պերլինի դաշնագրով խոստացուած բարենորոգումները չէին գործադրուած, Թուրքը աւելի եւս մզած ու խրախուած էր Քիւրտերն ու իր պաշտօնատարները որ Հայերը կեղեքն, ուրեմն եւ Թրքահայոց կացութիւնը՝ Բարձր Հայքի ըրջանին մէջ մասնաւրապէս՝ աւելի վատթար դարձած էր: Բաֆֆի լսած ու խորապէս բժրուած էր Խրիմեան Հայրիկի խորհրդաւոր խօսքը՝ Պերլինէն դարձին արտասանուած՝ «Աւրիները երկաթէ չերեփով եկան Պերլինի Վեհաժողովի որոշմանդ կաթսային մօտ եւ յաջողիցան իրենց բաժինն առներ, մենք մեր թոթէ չերեփով ունից իրցանը ստանալ»: Բաֆֆի իրաւացի դատած է

այդ խօսքը, որ իր հիմքին մէջ ճիշդ է իրօք, վասնզի բռնակալութեան մը գերի եղող ոչ մէկ ժողովուրդ միմիայն օտար տէրութեանց միջամտութեան չնորհիւ չէ աղատած իր շղթաներէն եւ իր լիակատար անկախութիւնը վերըստացած: Բաֆֆի ոչ միայն ճիշդ գտած է Խրիմեան Հայրիկի խօսքը, այլ եւ զգացած է որ այդ խօսքը կը համապատասխանէր նաև «Բամ վորոտան»ը երգող Ալիշանին, Զէյթունի նի «Քաջորդին» երգող Պէջիկթալեանին, Ազատն Աստուած երգող եւ ազգաէր ու աղատապաշտ յեղափոխականի ամբողջ գրականութիւն մը հիմնող Նալբանդեանին, բռնութեան դէմ ապստամբներու նախատիպար, «Աղատութեան տիրագլուխ» եւ հայ հայրենիքի հիմնաղիր Հայկը գիւցազներգող Բագրատունիին, Լեւոնի որդի Թորոսին վրէժինդիր ու աղատատէնչ եւ յաղթական պայքարը վառարանող Ծերենցին, ինչպէս եւ ժողովրդական քաջորդի հերոս Աղասին երգող Աքովեանին եւ դեռ ատոնց պէս քանի մը խրոխտ ու առնական սրտով հայրենասէր զրողներու զործերուն ներքին տիրական ողիին: Եւ սակայն, իր բոլոր նախորդներէն տարբեր, փոխանակ անցեալի զէպքեր պատմելով կամ հին հայ հերոսներու զէմքեր տարփողելով ժողովուրդը ոգեւորելու եւ դէպի աղատագրական պայքար մզելու, ան ինքն իսկ ստեղծեց այն տիպարները զոր կ'ուզէր մարմնաւրուած տեսնել եւ անոնց գործել տուաւ արարքներ որոնց իրականացումը կ'երազէր: Այդ նորանշան սիստեմը, զոր հայ զրականութեան մէջ դեռ ոչ մէկը չէր կիրարկած, եւ բոպական զրականութեան մէջ ալ տակաւին հաղուագէպ էր այն ատեն: Հիւկոյի Թշուառներուն ու ուրս մեծ վիստասաններու զործերէն ոմանց մէջ ատիկա կը տեսնուէր, բայց տարբեր ձեւով ու ոգիով, — համամարդկային ու ընկերական եւ ոչ զուտ աղգային իտէալի մը ձգտող ոգիով տողորուած: աւելի ետքը Ժիւլ Վերն, Ռոնի, Ուէլս, Անաթոլ Ֆրանս (Ճերմակ Քարին վրայ տիտղոսով իր վէպին մէջ), գիտական, ընկերական, հոգերանական տեսակատուի մարդկային ապագայ կեանքի տեսիլներ և այդ ապագայ կեանքին համապատասխանոս տիպարներ յղացան ու զծեցին: Իսկ ուստի միզասանները աւելի չեշտուած ձեւով շարու-

նակեցին ինչ որ իրենց մեծ նախորդներն սկսած էին արդէն։ Զերնիշելսքի ոռւս վիպասանին գործերէն մէկուն մէջ, կ'ըսէր ինձի ոռւսահայ բարեկամ մը, կայ ընկերական ապագայ կեանքի տեսիլ մը պատկերացնող զլուխ մը, որմէ Բաֆֆի կը թուի ուղղակի ներշնչուած ըլլալ զրելու համար իննիքի վերջին դլուխը, — Վարդանի երազը, ընկերվարական իտէալն իրադրած ապագայ Ռուսաստանի մը երազանկարին տեղ օտար լուծերէն ապատած ու ընկերական անհաւասարութիւններէն ու կրօնական մոլեռանդութեան նախապաշարումներէն ալ զերծ ապագայ Հայաստանի մը տեսիլը ներկայացնելով։

Երազի դաղափարը հին քերթողներու մէջ ալ կը զտնենք. Միլտոնի Դրախտ կորուսեալին մէջ կայ Աղամի երազը, ուր մեր նախահայրը իրմէ սերելիք մարդկութեան դարաւոր կեանքին էական դէպքերուն ուրուազիծը կ'ընդեշմարէ, եւ ատոր հետեւողութեամբ Հ. Արսէն Բագրատունի շարադրած է իր Հայկին դէղեցկաղոյն հատուածներէն մին, ուր կը պարզէ հայ ցեղին պատմական ճակատազիրը՝ որ երազի մը մէջ մեր նախահօր կ'երեւնայ. Տարբերութիւնը այն է, անշուշտ, որ Միլտոնի եւ Բագրատունիի նկարագրած երազին տարբերը արդէն զոյտութիւն ունեցած դէպքեր էին, մինչ Բաֆֆի, ինչպէս Զերնիշեւսքի կամ այն միւս երուպացի քանի մը վիպասանները զոր յիշեցի վերեւ, կը նկարագրեն տեսիլներ ապագայ կեանքի մը որ իրենց ձգտումներուն եւ իղձերուն մէջ միայն զոյտութիւն ունի դեռ։ Բաֆֆիի նախատեսական պատկերները, վարդանի երազը, Այժմերու միրջին դլուխներու կանխադուշակ տեսիլները, համամարդկային ընկերական, բարոյական բընոյթ ունին մասամբ, բայց զիսաւորապէս հայ ցեղի ապագային մտահոգութեամբը տողորուած են, հայ ժողովուրդի եւ հայ Հայրենիքի այդ յաւագոյն ապագան է որ հեղինակին սաղմանքներուն ու մտածումներուն համեմատ՝ որպէս թէ արդէն իսկ իրականացած՝ ցոյց կուտան։

Բաֆֆի կը ցանկար որ այն մարտական արի ողին զոր պահած էին Մասունի, Զէրու-

նի, Ղարաբաղի բարձունքներու Հայերը, Թրքահայաստանի, Ռուսահայաստանի, Պարսկահայաստանի բոլոր Հայերուն փոխանցուէր, Հայը այլ եւս փրկուելու համար յոյսը Եւրոպայի վրայ չղնէր, այլ ի՛ր վրայ, Հանդուրժէր անհանդուրժելի անարգանքներու, իր ինքնապաշտպանութիւնը կազմակերպէր, Հարուածին հարուածով պատասխանէր, Քիւրտին գէմ Քիւրտ ու Թուրքին գէմ Թուրք ըլլար։ Տիպարները զոր Բաֆֆի ստեղծեց, ա՛տ է որ կը քարոզին, ա՛տ է որ կ'իրաղործեն։ Եւ այդ տիպարները իրօք երեւան եկան Բաֆֆիի մահէն քիչ յետոյ. Հայ ժողովուրդը ամբողջութեամբ չհետեւցաւ Բաֆֆիի ցոյց տուած ճամբուն, փոքրաթիւ երիտասարդութիւն մը միայն իսանդավառուեցաւ այդ իտէալով ու ջանաց կէտ առ կէտ զործադրել ինչ որ Բաֆֆիի հերոսները կ'ըսէին ու կ'ընէին։ Հնչակեան, արմենական, դաշնակցական, վերակազմեալ, զրեթէ բոլոր խիզախն ու հերոսական խառնուածքով երիտասարդները որ Հայ աղատագրական հինաւուրց պայքարին այդ նոր փուլը ապրեցան 1890էն սկսեալ, միմիայն Բաֆֆիի զործերով չէ որ ոգեւորուած ու պայքարի մը զուած էին, բայց անոնցմէ շատերը զլխաւորապէս Բաֆֆիի հերոսներու հետեւողներ եղան, ոմանք նոյն իսկ այդ հերոսներու անունն առին իրը իրենց ստանուն կամ մարտանուն։ Սասունի ստացին ընդվզման շարժումը (1894ին) սարքող երկու Հնչակեան յեղափոխական զործիչները, Համբարձում Պօյաձնեան եւ Միհրան Տամատեան, Մուրատ եւ Ֆարհատ կեղծանուններն առած էին եւ անոնցմէ յետոյ Հնչակեան, արմենական, դաշնակցական, վերակազմեալ՝ ի՞նչքան զործիչներ Ասքօ, Կարօ, Ասլան, Համբը, Որսորդ կոչուեցան։

Գրականութեանց պատմութեան մէջ քիչ անդամ տեսնուած է որ զրադէտ մը այդպիսի արագ եւ ուժեղ աղդեցութիւն ունեցած ըլլայ իր ժողովուրդին մէկ կարեւոր մասին նկարագրին եւ ամբողջութեան ճակատազրին վրայ։ Մէր ժամանակներու աղատազրական շարժումը իրը ներշնչող ու պատրաստող ունեցած է խումբ մը հայ մեծ մտքեր, զոր արդէն յիշատակեցին, — Միսիթար, Արուպէան, Նալբանդէան,

Բաղրատունի, Ալիշան, Մրիմեան Հայրիկ, Պէ-  
շիկթաշեան, Գամառ-Քաթիստա, Ծերենց են.,  
— բայց այն գրադէտը որ այդ նախապատրաս-  
տուած ելեքտրականութիւնը պայթեցնել ար-  
ւաւ, կուտակուած ու բորբոքած ուժերը զործի  
մղեց, Բաֆֆի վիպասանը եղաւ: Բաֆֆին՝ ա-  
տով՝ մեծագոյն ապացոյցներէն մին հանդիսա-  
ցած է զրականութեան բարոյական ու քաղաքա-  
կան խորունկ ու թանկացին զօրութիւն մը ըլլա-  
լուն: Իր ժողովուրդի թշուառ կացութեան պատ-  
ճառներէն մէկը անոր բարոյական թուլացման  
մէջ տեսնելը եւ այդ ժողովուրդի թերութիւննե-  
րը օտար թշնամի կամ բոնակալ տարրերուն չա-  
րագործութեանց չափ խոտութեամբ դատելն ու  
դատապարտելը՝ անկեղծ, անողոք հայրենասէ-  
րի մը, արմատական լուծման հասնիլ ուղող,  
ներքին եւ արտաքին աղատագրման յանդիլ ցան-  
կացու մտաւոր դործիչի մը արդար ու առողջ  
ջանքն են:

Այդ չանքը մէրթ չափազանցութեանց և ա-  
նաբգարութեանց մէջ կը մոլորի, ինչպէս՝ օրի-  
նակ՝ Զալալէդինին մէջ, ուր իր ստեղծած յե-  
ղափոխական տիպարները — որոնց մէկն այ  
Դէլի-Քէշի (խենթ-քահանայ) անունն առած  
սքեմաթող կրօնական մըն է, — հայհոյանքներ  
կ'ուղղեն մէր նախնեաց, մասնաւրապէս մէր  
հին կրօնական պետերուն, եկեղեցական դրող -  
ներուն, որոնք իրը թէ եղած են հայ ժողովուր-  
դին մէջ ստրկամտութիւնը, համակերպող ոգին  
արմատացնողները: Ճիշդ չէ ատիկա, որովհե-  
տեւ եթէ ունեցեր ենք ստրկամիտ առաջնորդ -  
ներ՝ եկեղեցական թէ աշխարհական դասէն,  
հայ ազգային եկեղեցին՝ մէր քաղաքական ան-  
կախութեան կորուստէն յետոյ՝ եղեր է դարերով  
ազգապահպան մէծ ուժ մը, եւ ստրկամիտ եկե-  
ղեցականներուն քով մէնք ունեցեր ենք հերոսա-  
կան ոգիով ազգանուէր եկեղեցականներ, որոնք  
մէր ժողովուրդի ազգային զոյութեան պահ-  
պանման, ինքնուրոյն մշակոյթին զարգացման,  
քաղաքական աղատութեան վերականգնման ձի-  
գերուն մէջ մէծ դէր, — մէրթ մեծագոյնը —  
կատարած են անցեալ դարերուն ու վերջին էկո-  
դարուն ալ: Բայց այդտեղ Բաֆֆի կը թուի իր  
լծակիր ժողովուրդին ստուար մեծամասնու-  
թեան կրաւորական համակերպման չափազան -

ցութիւնը կծու խարանումի չափազանցութեամբ  
մը բուժել ցանկացած ըլլալ, կամ հայ կրօնական  
դասուն յոտի տիպերուն թերութիւնները (որ ի-  
րական են) մատնանիշ ընելով, չեշտելով, նոյն  
իսկ մէրթ ընդհանրացնելով՝ այդ կարեւոր դա-  
սը այդպիսի ծանր ու աղիտարեր թերութիւննե-  
րէ աղատելու ձգտած ըլլալ: Խենքին մէջ, որ  
զմայլելի գործ մըն է, գրեթէ ամէն ինչ իր ձիգգ  
չափը պահած կը ներկայացուի: Հոն՝ զրեթէ  
իւրաքանչիւր էջին՝ այսօր իսկ՝ քեզ համազգաց  
կը գտնես հեղինակին: Կայծերուն մէջ ամէն բան  
կայ: Կարելի է ըսել թէ ան հայ աղատագրական  
պայքարի, նոյն իսկ հայ հայրենասիրութեան  
բոլոր հարցերուն վրայ իր խօսքն ըսող տեսակ  
մը Աւետարան է: Տարօրինա՛կ գործ, որ վէպէ  
եւ չէ, որ՝ որոշ տեսակէտով մը՝ վէպէ աւելի  
բարձր երկ մըն է, եւ որ թէեւ ունի ինչ ինչ մա-  
սեր որ քիչ մը չափազանց հրապարակագրական  
ու ընթացիկ են, կամ որ կրկնութիւն կը կաղ-  
մէն, երկար եւ աւելորդ հատուածներ կը պա-  
րունակեն, մինչեւ այսօր կը կարդացուի՝ իր  
մէծ մասին մէջ՝ հետաքրքրութեամբ, հաճոյքով  
եւ յաճախ յուղումով: Ինչե՛ր, ինչե՛ր կան հոն,  
— ԺԹ: Դարու կէսին եւ անկից քիչ յետոյ՝  
Պարսկահայաստանի գիւղի մը մէջ մանրամասն  
պատկերը հայ զպրոցի մը եւ ընդհանրապէս  
հայ տիպարներու եւ բարքերու, Թրքահայու-  
տանի գլխ: շրջաններուն մէջ (Վան, Մուշ, Բաղէչ  
եւն), բնութեան տեսարաններու զեղեցիկ նը-  
կարագրութիւններ, զանազան ցեղային տարրե-  
րու փոխարքերութեանցմասին տեղեկութիւն-  
ներ, թուրք եւ քուրդ կրկնակ լուծին տակ հայ  
աղդաբնակութեան ստրկական կացութեան  
պատկերացում, Վասպուրականի ու Տարօնի  
գլխաւոր վանքերու եւ «անապատ»ներու ներքին  
կեանքին մանրամասն ներկայացում (իրենց յո-  
ոի եւ լաւ կողմէրով), ակնարկներ Հայոց հին  
պատմութեան զանազան շրջաններուն եւ դէմ -  
քերուն վրայ եւ անոնցմէ ներկայ Հայութեան  
դասեր հանելու ջանքեր, ու դեռ ասոնց պէս  
շատ բաներ: Եւ այդ բոլորին քով, Կայծերուն  
մէջ աւելի լայն չափով ու աւելի չեշտուած ձե-  
ւով, կը գտնենք Բաֆֆիէն երազուած, յղաց-  
ուած, ստեղծուած տիպերը, տեսարանները,  
գէպքերը, հայ ժողովուրդի աղատագրութեան

համար նոր ու յանդուզն միջոցներով մաքառող գործիչները, անոնց այլաղան ձևերով մղած պայքարը, եւ՝ վէպին վերջին մասին մէջ՝ անոնց ճիգերուն իրը յանդումը երեւակայուած ապագայ լաւագոյն կեանքի տեսլապատկերները:

\* \*

Հայ ազատագրական պայքարի մասին Բաֆֆիի դաղափարաբանութիւնը, որ Զալալէդինին, Խենքին եւ Կայծերուն մէջ գլխաւորապէս եւ ամենացցուն կերպով կ'արտայայտուի, ուժեղ է, աղնիւ, խրոխտ, իր հիմքին մէջ ճիշդ, բայց իր ամբողջական արտայայտմանը մէջ՝ պարզ, չափազանց պարզ: Ան կը կայանայ, ինչպէս ըսի արդէն, քարողելու մէջ սուրեկտանէ ամօթարի կացութեան մը անհանդուրժելի անարդանըին այլեւս չանդուրժելու պարտականութիւնը, բռնակալ ուժին դէմ ընդվզման ուժ մը ցցելու եւ փրկութիւնը օտարին միջամտութենէն սպասելու տեղ միմիայն կեղեքնալ ժողովուրդին իր իսկ գոյացուցած ուժէն, ճիգէն, զոհաբերութենէն, յանդզնութենէն յուսալու անհրաժեշտութիւնը: Ատիկա, որպեսուն քեզի օգնէ որ Աստուած ալ քեզի օգնէ» Փրանսական ծանօթ առածին տեսէ մը ընդլայնումն է, կեանքի առողջ իմաստափրութիւն մը, պայքարի բեղմնաւոր ուղեղիծ մըն է, բայց իր գործադրման մանրամասնութեանց մէջ, — ինչպէս Բաֆֆի իր այդ մէպերով ատոնք ցոյց է տուած, — կը ներկայանայ անկատար, անորոշ, միամիտ ու «Որքական» ճեւով մը պատկերացուած: Հայ ժողովուրդը եւ իր հայրենիքը երեք բռնակալ պետութեանց լուծին տակ դանուելով, ընդարձակ հողամասի մը վրայ տարածուած, ցրուած, բաւական ստուար մաս մըն ալ՝ կովկասի եւ Փոքր Ասիոյ մէջ՝ բուն Հայաստանէն դուրս եղող շրջաններու մէջ հաստատուած, ու գրեթէ ամէն տեղ փոքրամասնութիւն կազմելով՝ զանազան ցեղէ մահմետական տարրերու հոծ, մոլեսանդ, յետամնաց ու յաճախ վայրապ զանդուածներու մէջ, իր ազատագրման գործը շատ կնճոստ, շատ դժուար, կոռուղ ուժի հետ հաշուող խելք պահանջող գործ մըն էր: Բաֆֆի Հայաստանն ու Հայութիւնն իրենց մէջ բաժնող բռնոկալ տէրութիւններուն երեքին ալ հանդէալ ունի ա-

տելութիւն — գրեթէ հաւասար չափով — եւ երկուքին դէմ արդ ատելութիւնը որոշապէս կը պոռայ, երրորդին (Ռուսիոյ) հանդէալ իր ըղղացումները կ'արտայայտէ՝ գրաքննական պատճաններով ստիպուած՝ քօղաւոր բայց նորէն յստակօրէն զգալի ճեւով մը: Փափաքելով հանդէր որ բոլոր Հայաստանները աղատագրուին օտար լուծերէն, ան համոզւած է — ինչպէս իր ժամանակի բոլոր հայ զեկավար մտքերը կը մտածէին եւ ինչպէս բնականօրէն կը թելադրէր օսմանեան պետութեան այլ քրիստոնեայ հպատակար աղզերու արդէն իսկ աղատագրուուած ըլլալու իրողութիւնը, — թէ թրքական Հայաստանին մէջ էր որ հայ ազատագրական պայքարը պէտք էր կազմակերպուէր, հոն էր որ այդ պայքարը յաջող ելքի մը յանդելու հաւասականութիւն կը ներկայացնէր, որովհետեւ Հայ տարրը յարաբերաբար աւելի բազմաթիւ էր հոն (մասնաւորապէս Վան, Մուշ, Բաղէշ եւն. շրջանին մէջ), եւ որովհետեւ թուրք ու բռութիւնը տկարացած էր, ու եւրոպական տէրութիւնները՝ երբ թուրքի հպատակ ժողովուրդ մը աղստամբած եւ ուժի յայտ բերած էր, միշտ այդ ժողովուրդին աղստամբանը եւ օսմանեան մեծատարած պետութեան այս կամ այն այլացեղ մասին հաստատմանը նպաստած էին: Ասոնք կը զգացուին Բաֆֆիի այդ վէպերուն մէջ, բայց տարտամ կերպով ներկայացուած: Յայտնի է որ Վարդանը, Դուղուկնեանը, Աւոն, Կարօն եւ այլ մտացածին հերոսները կը քարոզեն՝ խօսքով, գրչով, զործով՝ ընդվզում, զիմաղրութիւն, աղստամբութիւն, կ'ունենան բաղիսումներ քուրդ բռնակալ ու կեղեքիչ ցեղապետներու եւ անոնց զինուած զունդերուն հետքայց ի՞նչ է այդ աղստամբութիւններուն պայքարի ընդհանուր ծրագիրը, ի՞նչ թաքթիք է որ զծած են՝ իրենց ճիգը դրական արդիւնքի յանցեցնելու համար, յայտնի չէ: Հայը՝ կոռւելով միեւնոյն ատեն թէ՛ թուրդին, թէ՛ թուրքին եւ թէ՛ Ռուս տէրութեան դէմ, — ինչպէս եւ բրաւ յետոյ՝ «գրքական» զեկավարներու մզումով տարուած իր յեզափոխութեան ընթացքին՝ զատապարտուած էր անխուսափելի ջախջախումի յանդիւ, ինչպէս եւ եղաւ: Բաֆֆիի այդ վէպերուն մէջ ամէն ինչ այնպէս կ'անցնի որպէս

թէ Հայնու Քուրդը ըլլային միայն պայքարի մէջ, Թուրքը՝ խորամանկ, կաշառակերու թուրամորթ կուսոկալներով միայն ներկայացուած, երկրորդական, գրեթէ անկարեւոր տարը մը դարձած է հոն-թուրք բանակի, թուրք ոստիկանութեան դոյութիւնը հաղիւ թէ զգալի կ'ըլլայ այնտեղ, մինչ զդժայակապ Հայուն վրայ ձըն-չող բուն բոնակալ ուժը՝ Քուրդին աւազակային լուծէն աւելի ծանր, աւելի ուժեղ, աւելի լըջօրէն կազմակերպուած, թուրք կառավարութեան ուժն էր: Քուրդ զանդուածն ալ արդէն միազոյն չէր, կը բաժնուէր զանազան հատուածներու, որոնց շատերը բարեկամ էին Հայոց, որոնց ամենքն ալ աւելի կ'ատէին թուրքը քան Հայը: Ուրեմն եւ Թրքահայաստանի մէջ Հայ ապստամբական շարժում մը աւելի հաւանականութիւն կ'ունենար յաջողելու եթէ Հայը ջանար Քուրդերը, ու էթ անոնց մէկ կարեւոր մասը իրեն հետ ունենալ եւ իր ընդվզման ճիգը թուրք բոնակալ կառավարութեան դէմ միայն ուղղել: Միւս կողմէ, եթէ ուսւ ձարական կառավարութիւնը բոնակալ իշխանութիւն մըն էր անշուշտ և Հայաստանի մէկ մասը իր լուծին տակ կաշկանդած կը պահէր (թէ եւ թուրք ու պարսիկ լուծերուն տակ դանուող Հայութեան հատուածներուն վիճակուած կացութենէն լաւազոյն կացութիւն մը տալով իր ձեռքին տակ եղած Հայութեան), անիկա սահմանակից — ու Հայաստանի մէկ մասին տիրացած — հզօր պետութեան մը կառավարութիւնն էր, առանց որուն հաւանութեան ու այս կամ այն ձեւով աջակցութեան թրքահայաստանի ազատազրումը չէր կրնար իրականանալ. չէ՞ որ անոր կատարած դերը — իր շահերուն համար անշուշտ — ընդդէմ օսմաննեան պետութեան եւ ի նպաստ յոյն, սերպ, պուլկար թրքահպատակ ազգերուն՝ առանց աղատազրման նպաստած էր կարեւոր չափով: Թէ գերի ազդ մը իր աղատազրման համար է՛ն առաջ իր յոյսը իր ընդվզման ու զիմազրութեան ուժին վրայ պէտք է զնէ, ճիշդ է ադ, բայց ճիշդ է նաև թէ միմիայն այդ ուժը չի բաւեր, — մանաւանդերը այդ գերի ժողովուրդը կը դանուի իր աղատազրական ճիգերը մասնաւորապէս դժուարացնող այն կացութեան մէջ ուր կը դանուէր հայ

ժողովուրդը, — պէտք է նաև արտաքին միջամտութեան տարրը, շահազրպառւող եւրոպական այս կամ այն տէրութեան՝ եւ կամ տէրութիւններու խումբի՝ կատարելիք գերը հաշուի դնել զիտցող, այդպիսի միջամտութիւններ գիւրացնող, հրաւիրող, զանոնք իր բուն նպատակին համար օտապործել կրցող քաղաքաղիտական տաղանդ մը միացնել ապստամբութեան քաջարի եւ զոհաբերող ողիին: Աստուածաշունչի Դաւիթ ու Գողիաթի մենամարտին պատմութիւնը խորիմաստ է եւ կը հաստատէ ինչ որ կ'ըսեմ վերեւ: Իր ազնիւ բայց քաղաքականապէս ու զինուորականապէս յարաբերաբար տկար ցեղին պաշտպան երիտասարդ ու արիստիրոտ Դաւիթը եթէ բարբարոս ու վայրագ զօրութիւն մը ներկայացնող վիթխարի Գողիաթին վրան նետուէր ու անոր հետ գիրկընդգիրկ կոռուի մը յանդընէր, հսկան զայն մէկ թաթի հարուածով կտոր կտոր կ'ընէր. ան պարսատիկ մը առաւ ու հեռուէն քարը ճիշդ անոր ճակտին հասցուց, եւ այդպէտով իր Հայքընկիքին թշնամին գետին վրանց: Եթէ Հունդարը, Ռումէնը, Յոյնը, Սէրպը, Պուլկարն ու Ալպանացին աղատազրուած են ԺԹ. զարու ընթացքին, եթէ մեծ պատերազմի աւարտին՝ զահնակիցներու յաղթանակով՝ լեհն ու Զեխը, Սուրբիացին, Լիքանանցին, Արարը աղատազրուեցան, եթէ Սէրպն ու Յոյնը եւ Ռումանացին իրենց զեռ չաղատազրուած հողերուն ալ ամբողջապէս կամ մասամբ տիրացան, այդ երկու ուժերուն — մարտական ճիգին եւ քաղաքաղիտական տաղանդին — միացման շնորհիւն է որ հասան այդ արդիւնքին: Բաֆֆիի վէպերուն մէջ քաղաքաղիտական այդ թանկարին ուժին ակնարկութիւն մ'իսկ չենք գտներ: Նկատելու է որ եթէ Բաֆֆի միմիայն քարոզած ըլլար անհատական դիմալրութիւն մարդկային կեանքի զերազոյն սրբութիւններն անարգող բոնակալ արարքներու դէմ, անառարկելիօրէն ուղիղ ու բարերար քարոզ մըն է որ կատարած պիտի ըլլար: Եթէ իւրաքանչիւր Հայ՝ բաֆֆիտական այդպիսի ողիով մը տողորուելով՝ իր անձին ու ընտանեկան յարկին պատիւն ու աղահովութիւնը պաշտպանելու համար՝ անվախ, յանդուցն ու դիմալրող ըլլալու վարժեցուցած ըլլար ինքողինքը, ատիկա հայ տարրը զիւրաւ կե-

գեքելի եւ մանաւանդ դիւրաւ կոտորելի զան՝ դուած մը հանդիսանալէ կը գաղրեցնէր եւ իւրաքանչիւր անհատի անձնական ինքնապաշտապանութեան ատակ ըլլալը զանգուածային կոտորածները կը գժուարացնէր, թերեւս իսկ կ'արդիիք կամ չատ սակաւագէպ կը դարձնէր։ Բայց խմբական ապատամբութեան փորձերը, որ ըստ թուրք կառավարութեան հինաւուրց սիստեմին՝ դսպումի արինուուշու ու վայրագ միջոցներու պիտի յանդէին եւ հաղարաւոր անդէն մարդոց փճացումը պիտի յառաջ թերէին, պէտք էր անշուշտ որ կատարուէին՝ երկար ու լուրջ նախապատրաստութենէ յետոյ, արտաքին ու ներքին բոլոր հանդամանքները հաշուի դնելով, հայկական հողամասերէն բնտրելով ազատազրական պայքարին յաջող ելք ունենալուն համար ամենէն աւելի նպաստաւոր պայմաններ ներկայացրնող շրջանը, բնտրելով նաև հաւաքական ապրատամբութեան մը համար յարմարագոյն վայրեկանը։ Բաֆֆի այդ վէպերու հերոսները այդպիսի մտահոգութիւններ չունին, անոնց սեւեռեալ մտածումը՝ կոիւն է, զէնքին դէմ զէնք, բռունցքին դէմ բռունցք։ Քաղաքագէտ միտք մը չէ Բաֆֆի, այլ ոսմանթիկ բանաստեղծ մը, վիպական միտք մը, թելազրող մը, ողեւորող մը, ցնցող մը, կոռու մղող մը (1)։ Ան փառարանեց մեր հին ու նոր պատմութեան դիւցազնական գէմքերը, ու յարոյց հերոսներու շարք մը ամրող, իր ողիովը վառուած յանդուզն, անձնազոհ, կարիճ կոռուզներու հոյլ մը։ Իրը չէ մեղքը, եթէ վեհ ու արի զզացումով մը միտքն ա-

ռաջնորդուած այդ բանաստեղծ վիպասանին յաջորդող հայ ազատագրի պայքարի քաղաքագէտ զեկավարները չունեցանք, այլ ունեցանք բարեմիտ ու միամիտ վարիչներ որ՝ մեծ մասամբ՝ Բաֆֆի վիպասանին մտացածին հերոսներուն խիզախն ու քաջ, բայց տարտամ ու անհաշիւ արարքները նոյնութեամբ օրինակելով կարծեցին հայ ժողովուրդին ազատագրումը ձեռք ձգել։ Ժողովուրդ մը իր մէկ վիպասանին, նոյն իսկ մեծագոյն վիպասանին, երեւակայած հերոսներուն բատին ու բրածը կէտ առ կէտ օրինակելով չէ որ իր կորած ազատութիւնը կը վերստանայ։ Գրական զորդները ներշնչարաններ, ողեւորութեան աղբիւրներ, ընդհանուր ուղղութիւն մը քարոզող մեծ ձայներ են, գործունէութեան ուրոշ ուղեղիծ, պայքարի թաթիք գծող առաջնորդ չեն։ Բաֆֆի եւ իրմէ առաջ ու իր օրով երեցած ուրիշ հայ հայրենասէր գրադէտներ ու բանաստեղծներ իրենց գերը՝ իւրաքանչիւրը իր խառնուածքին ու երթութեան համեմատ՝ յաւկատարեցին։ Ու Եթէ 1894էն մինչեւ մեծ պատերազմը ու մինչեւ ներկայ բոպէն, երեւան եկան՝ առանց ու եւ է գիմադրութեան ճիզի զանգուածային կոտորման կսկծալի ու բազմաթիւ համապատկերներու հետ՝ քանի մը հայ յուսահատ, կատաղի եւ հոյակապ դիմադրութեան պայմումներ, ապարդիւն բայց վսեմ, ինչպէս Սասունի եւ Մուշի, Շաղին-Քարահիսարի եւ Ուրֆայի մէջ, գրկարար ու յաղթական՝ չնորհւուս կամ Փրանսական ուժերու օգնութեան ինչպէս Վանի կամ ձէպէլ-Մուսայի մէջ, եթէ ա-

(1) Երէ Ներենցի եւ Բաֆֆիի, որ տարի ներով նոյն բաղադրին — Թիֆլիսի — մէջ ապրած են, յարաքերութիւնները բարեկամական չեն եղած, պատիսար չեմ կարծեր որ զրական նախանձը կամ ունի անձնական քննամուրիս եղած ըլլայ, որովհետեւ երկուէն ալ ազնիւ մարդ, անշահախնդիր նուիրուած հայրենասէր եւ հոգելից ներշնչեալ զրագէտ էին, այլ խառնուածքի ու մտայնութեան տարբերութիւնը Ներենց, իտալական ազդեցութեամբ տոգորուած, դիւրանգիտական հեռատեսութիւնն ու շրջահայեցութիւնը մարտական խիզախութեան և կորովին միացնելու անհրաժեշտութիւնն զգացող մարդ էր, մինչ Բաֆֆի ուսւ մոլեռանդ ու

երազատես յեղափոխամիտ զրողներու եւ զործիչներու ազդեցութենէն շատ բան ունեէր իր մէջ, հաշիւը կ'արհամարիէր, յանդգնուրիսն ու կուտափրութիւնը ամէն բանէ վեր կը դնէր։ Ներենց շատ ասելի մօտէն զիսէր բուրք բոնակալ տէրութեան ուժին եւ լծակիր ու ցրուած, դարերէ ի վեր մեծ մասամբ զէնիքի վարժութիւնը կորսնցուցած Հայուն ուժին միջեւ գտնուած անջրպետը, եւ երէ օր մը Բաֆֆիին պատահելով «խենքը դուն ես» բայր է անոր, կոպիտ նախատիսն մը չէ որ ուզած է նետել անոր երեսին, այլ ըստ թէ անոր ցոյց տրւած ձեւով անհաշիւ ու յախուն պայքար մը կրնայ աղետի միայն առաջնորդիլ։

ւելի ևոքը Դարաքիլիսայի ու Սարդարապատի բազգորոշ կոիւներուն մէջ՝ արեւելեան Հայաստանի ծոցն համախմբուած Հայութիւնն ամբողջութեամբ ոտքի կանոննեցաւ դիմադրելութուրք բանակին որ կուղար կովկասահայութիւնն ալ բնաջինջ ընելու եւ արդ դիմադրութեամբ մէր ազգին Փիղիքական գոյութիւնն ազատեց մահուան վտանգին և անոր կարելիութիւն տուաւ ոռւս յեղափոխութեան հետեւանքով նոր վերահաստատուած վրացական ու ատրակէճանեան պետութեանց կողքին հայ ինքնավար պետութիւն մը վերահաստատելու, եթէ հայ ազատադրական պայքարներու ընթացքին՝ յայտնուեցան երիտասարդ յեղափոխական մարտիկներ որ կատարեցին արտակարդ յանդգնութեամբ զորձեր, ցոյց տուին գաղափարապաշտ զերազնիւ անձնազոհութեան ամենազեղցին՝ առաքինութիւններ, այդ բոլորին մէջ, մէր հին պատմութեան դիւցազնական էջերուն ազգեցութեան հետ (որ արդէն միշտ աւանդարար կենդանի մնացած էր Սասունի, Զօհթունի, Ղարաբաղի բարձունքներուն վրայ), նոր ժամանակներու մէր խումբ մը հայրենասէր եւ աղատաշունչ քերթողներու եւ զրագէտներու կարդին՝ Բաֆֆիի վէպերուն զործած խոր ազգեցութիւնը պարտաւոր ենք մատնանիշ բնել ու փառարանել:

\*\*

Այս երեք վէպերը, որոնց ազգեցութիւնը այնքան մեծ եղաւ մէկ քանի հայ սերունդի վըրայ եւ զոր այսօր ալ անհնար է կարդալ առանց յուղմունքի — մանաւանդ իննը եւ կայձերու շատ մը մասերը — պիտի բաւէին իրենց հեղինակին անունն անմահացնելու: Բայց Բաֆֆի ուղեց նաեւ մրցիլ Ծերենցին հետ՝ պատմական վէպի սեռին մէջ, որուն առաջին նմուշը, Թորոս Լեւոնի, ան տուեր էր Պոլսոյ մէջ եւ երկրորդը, Երկունիքը, ինչպէս եւ երրորդը՝ Թէոդորոս Ռշտունի՝ յետոյ հրատարակեց Թիֆլիսի մէջ: Արտադրեց այն երեք պատմական մեծարժէք վէպերը որ են Դաւիթ-Բէկի, Պարոյը Հայկազն եւ Սամուել, որոնք իր մեծ հայրենասէրի սրտին ու մտքին շքեղ արտայայտութիւններն են:

Ան շարադրեց նաեւ ժամանակակից հայ

կեանքէ քաղուած բարացուցական եւ արկածապատում վէպեր, որոնց ամէնէն նշանաւորն է Խաչագողի Յիշատակարանը, Սալմաստի հայ «առաւ-փախաւ»ներու բաղդախնդրական կեանքէն պատկերներու շարք մը, Մինն այսպէս միւսն այնպէս, Զահրումար ու մանաւանդ Ոսկի աքաղաղ, Թիֆլիսի Հայոց բարքերը ներկայացնող, եւ որոնց վերջինը, զբամանութիւն հարուստ վաճառականի մը պատմութիւն, մը նայուն արժէ քով զործ մըն է: Առոնք արդէն առաջին փորձերն են հայ իրապաշտ վէպին, որ յետոյ, Շիրվանզադէի, Մուրացանի, Նար-Դոսի, Արփիարեանի, Զօհրապի եւ այլոց զրչին տակ, իր լիալիր զարգացումը պիտի ստանար: Խաչագողի յիշատակարանը, հատորի ձեւով տարածուելէ առաջ՝ թէ՛ Թիֆլիս եւ թէ՛ Պոլիս լրագիրներու մէջ իր թէրթօն հրատարակուած ըլլալով, հեղինակին անունը և այդ վէպի զիմաւոր հերոս Քաւոր Պետրոսին շատ մանայատուկ ու կենդանի տիպարը ժողովրդական դարձուցած էր:

Այդ բոլորէն զատ, Բաֆֆի լրագրաց մէջ հրատարակած ունի յօդուածաշարքեր պատմական կամ այժմէկական զանազան նիւթերու վրայ, ինչպէս Խամսայի մելիքութիւնները, իր իսկ ձեռքով հատորի մը մէջ ամփոփուած, կամ Տանկահայք, 1877-78ի ոռու-թուրք պատերազմի եւ Պերլինի Վէհաժողովի առթիւ թրքահայ հարցին վրայ տեսութիւններ, եւ Հայ կինն ու երիտասարդութիւններ, յօդուածներու հաւաքածու, երկու շարքն ալ այրի տիկին Բաֆֆիի ձեռքով մէկ մէկ հատորի մէջ ամփոփուած: Թողած է նաեւ քանի մը ոռուերէնէ թարգմանութիւններ, ինչպէս «Կայէնի կտակը» եւ «Ղարաբաղի աստղագէտը» պատմական վէպերուն, Ապրես Բեկնազարեանցի «Գաղտնիքն Ղարաբաղի» զործին հայերէն թարգմանութեան առթիւ այդ զործի մասին քննական ընդարձակ աշխատութիւն մը: Վերջապէս ունի զանազան թէրթերու մէջ երեւցած ու զեռ հատորներու մէջ չամփոփուած յօդուածաշարքեր, ինչպէս «Միրզա Մելքոն» խան, Հայազգի լիազօր զեսպան Պարսից», «Մի քանի զծեր Խրիմեան Հայրիկի կեանքից», «Թիրտովսի, Պարսից մեծ բանաստեղծ», «Քրդեր, քրդական Միութիւն», «Երկու ամիս

Աղուանից և Սիւնեաց աշխարհներում», «Մարդը զոյսութեան կոռւի մէջ», եւն.։ Բաֆֆիէն գեւ կը մնան նաեւ անտիպ զործեր, «Խլլիկ», վէոյ Պարսկահայոց եւ Ռուսահայոց կեանքէն», «Ռուզեւորութիւն Պարսկաստանում», «Սալրի»ի Բ. եւ Գ. Հատոր, «Ազգային համառօտ պատմութիւն՝ Հայկէն մինչեւ Լեւոն Զ.», եւն.։ Ճոխ, այլազան, պատկառելի ամբողջութիւն մը, որուն նմանը շատ քիչ հայ զրադէտի մօտ կարելի է դանել:

Այդ ամբողջութեան մէջ, Հայկական գատին ուղղակի նուիրուած երեք վէպերէն անմիջապէս յետոյ՝ կարեւորագոյն տեղը կը ըրոնեն երեք պատմական վէպերը: Այդ երեքին ալ նիւթը դիտումնաւոր կերպով ընտրուած է Հեղինակին Հայրենասիրական զաղափարներն ու ձղուումները անցեալի դէպերու եւ դէպքերու ողումի Հրապուրիչ միջոցովն արտայայտելու նպատակով (ճիշդ ինչպէս որ Ծերենցին ալ երեք պատմական վէպերուն նիւթն է, առաջնոյնը՝ Ռուբրինեանց ձեռքով հայ անկախութեան վերականգնումը, Երկրորդինը՝ Բագրատունեան ինքնավար Հայաստանին Հաստատման նախապատրաստութիւնը եւ Երրորդինը՝ է. դարուն արարական ահաւոր արշաւանքին դէմ անտէր մնացած հայ ժողովուրդին ինքնապատառութեան ճիշդը): «Պարոյր Հայկաղն»ը չեմ կարգացած եւ այսօր այդ հատորը արտասահմանի մէջ կարծեմ անգտանելի է. բայց կ'ենթագրեմ որ օտար երկրի մէջ հայ հանճարը չողացնող հայ մէծ մտաւորականին փառարանումը պէտք է ըլլայ. «Դաւիթ Բէկ»ը վէպի ձևով գունեղ ու ողեւորեալ մեկնարանութիւնն է այն ուշագրաւ թէզին զոր Բաֆֆի կը պաշտպանէ Խամսայի Մելիքութիւններուն մէջ, թէզ որով ցոյց կուտայ թէ Ղարաբաղի (Արցախի) եւ Սիւնեաց երկրի հայ մելիքները, մինչեւ ուստական գրաւումը՝ կիսանկախ իշխաններ, մերթ զրեթէ փոքրիկ թագաւորներ էին Պարսից Շահն գերիշխանութեան տակ եւ անոր հարկատու: Մելիք Դաւիթ-Բէկը, Սիւնեաց երկրի Օրբէւան հին ու մէծ գերդաստանէն, զօր հայ Հայրենասէր մարտիկի եւ զործիչի նշանաւոր դէմք մը հանդիսացաւ Ժ. դարուն: Իր հողամասն ընդարձակեց՝ իր զրացի հողերուն տիրած Օսման-

ցիներուն դէմ յաղթականօրէն կոռւելով, զանոնք վտարելով ու այդ հողերը զրաւելով: Անիկա հայ անկախ իշխանութեան նշանակում մը իրականացուց անդրկովկասեան Հայաստանի մէկ մասին մէջ: Եւ այս մէծ ու բնորոշ դէմքն է որ Բաֆֆի իր վէպին մէջ — տեսակ մը արձակ դիցազներդութիւն — պանծացուցած է եւ իր ամբողջ միջավայրով, ժամանակակից հայ եւ օտար լաւ որ գէշ տիզարներով՝ ճարտարօրէն պատկերացուցած է:

Այդ թէզին, զոր Խամսայի Մելիքութիւնները յօդուածաշարքին — ինչպէս եւ Դաւիթ-Բէկի վէպին — մէջ Բաֆֆի զրած է եւ զօր՝ ոռու զրաքննութեան արգելքին չբաղխելու համար՝ անորոշ ձեւով մը ներկայացուցած է, Հակառակ թէզ մը պաշտպանած է Գրիգոր Արծրունի: Բաֆֆիի ջատագոված թէզն այն էր որ հայ մելիքները պէտք էր հաւատարի՞ն մնային Պարսից Շահներուն որոնց գերիշխանութեան տակ տեղական կէսանկախութիւն մը կը պահպանէին, փոխանակ Ռուսիոյ Զարին անձնատուր ըլլալու ընդգէմ Պարսիկին եւ Օսմանցիին եւ այդ կէսանկախութիւնն ալ կորսնցնելու: Արծրունի կը խորհիք որ մելիքները եւ անոնց հետ Հայոց կրօնական պէտերն ու նոյն ինքն Կաթողիկոսը լաւ էին ըրած ոռու զօրութեան դիմելով եւ անոր դէպի կովկաս յառաջիազացութեանն օգնելով, որովհետեւ հայ տարրը ատկից օգտուած էր (այդ է նաեւ Արտվեանի Վէրքին մէջ տիրող զգացումը): Եւ Արծրունի կը ցանկար, — ու ասոր աշխատած է, — որ Ռուսը զրաւէ նաեւ Թրքահայաստանը եւ Ռուսահայաստանին միացնէ, որովհետեւ ատիկա հայ ժողովուրդին համար բարերար կը նկատէր: Բաֆֆիի, — որ հայ մելիքներու քաջութեան եւ իմաստութեան չնորհիւ անդրկովկասեան Հայաստանի մէկ մասին մէջ հայ ինքնավար իշխանութեան մը մինչեւ Ժ. դարու սկիզբները պահպանման մոոցուած պատմութիւնը իր անձնական հետազոտութիւններով մէջտեղ հանելու արժանիքն ունեցաւ, — պաշտպանած թէզը ուշագրաւ է եւ յարելի, բայց եւ մէծապէս վիճելի, ու ինծի կը թուի թէ այդ հարցին մէջ Արծրունին է որ իրաւունք ունէր: «Ռուսասիրական» զգացումով չէ որ ան այդ ուղղութիւնն ընդգրկած էր, այլ որովհետեւ

այդ ուղղութեան հետեւելով կը յուսար որ ձեռք պիտի ձգուէր հայ ժողովուրդի մէկ ստուար հատուածին կացութեան բարելաւումը եւ ասոր մէջ կը տեսնէր նաև Հայոց ազգային հարցի ապագայ լիակատար լուծման նախապատրաստական առաջին փուլ մը: Պէտք է արգէն չմոռնալ որ եթէ հայ մէլիքներն ու Հայոց կաթողիկոսը զիմեցին Ռուսիոյ Զարին եւ անոր օղնեցին անդրկովկասեան Հայաստանը եւ ամբողջ կովկասը զրաւելու, խոստումի մը վրայ հիմնուած յոյսն ունէին թէ զրաւուած անդրկովկասեան Հայաստանը ինքնավար պետութիւն մը պիտի դառնար ուստական գերիշխանութեան եւ հովանաւորութեան տակ: Ռուս կառավարութիւնը խոստմնադրուժ եղաւ, բայց ուստական զրաւումէն հայ տարրը անտարակոյս օգտուեցաւ, հայ ժողովուրդի մէկ կարեւոր մասը ազատեցաւ զերիի կացութենէն ուր կ'ապրէր մահմետական սարտարներու կամ փաշաներու եւ կամ քուրդ ցեղապետներու արհամարհանքով, մոլեռանդական ատելութեամբ, բարբարոս կոպութեամբ լի բռնակալութեան տակ (տեսնել Աբովեանի Վէրքին մէջ Պարսից իշխանութեան տակ հայ ժողովուրդի ունեցած աղեխարչ ու ամօթալի կացութեան պատկերացումը, տեսնել նոյն իսկ Բաֆֆիի Զարէմին և Զալակեդինին, Խենքին ու Կայծերուն մէջ՝ նկարագրութիւնը կսկծալի վիճակին զոր պարսիկ, թուրք ու քուրդ լուծերու տակ ունէր հայ ժողովուրդը, զուրկ իր ընտանեկան յարկի պատիւին, իր կեանքին ու ինչքին ապահովութենէն): Ատկից զատ, այդ նուսաստացուցիչ պայմաններուն մէջ, զինուորական կեանքէ հեռու, ու եւ է զէնք գործածելու իրաւունքն զուրկ, ան իր երբեմնի քաջարի զինուորական ցեղի առաքինութիւններէն շատ բան կորսնցուցած էր, բաց ի Հայաստանի ինչ ինչ լեռնային շրջաններէն, — Զէյթուն, Սասուն, Ղարաբաղ, եւն. — ուր ան այդ առնական հողերանութիւնը պահպանած էր՝ զէնքի գործածութիւնը ձեռքէ ձգած չըլլալով: Մտաւորապէս ալ ան ետ մնացած էր, իր մշակոյթը չէր կրցած իր պապենական այդ հողերուն իսկ ծոցին մէջ զերանորոգել, ճոխացնել եւ իր զաղթական զա-

ւակներն էին որ ստիպուած եղեր էին Պոլսոյ, վենետիկի, իզմիրի, վիեննայի պէս եւրոպական կամ եւրոպայի մօտիկ օտար կեղրոններու մէջ այդ գործը կատարել: Ռուսական զրաւումով՝ Հայութեան արեւելեան հատուածը ազատեցաւ այդ չարիքներէն, զօրացաւ, աճեցաւ, զարգացաւ, (Պարսկահայաստանէն ու Թրքահայաստանէն տասնեակ հազարաւոր Հայեր դացին ստուարացնել այդ հատուածը), եւ մեծ պատերազմի նախօրհակին՝ սուսական իշխանութեան տակ դտնուող Հայութիւնը մեր ազգի ամենէն բաղմաթիւ, ամենէն բարզաւած ու յառաջադէմ մասը կը ներկայացնէր: Արգէն, եթէ նոյն իսկ մէլիքներն ու կաթողիկոսը Ռուսին չգիմէին, ոստական մեծապանդուած զօրութիւնը պիտի իշնէր, աւելի դժուարութեամբ, աւելի երկարատեւ ճիզով, բայց պիտի վերջ ի վերջոյ իշնէր տարածուէր ամբողջ Կովկասի եւ Անդրկովկասի մէջ, եւ հայ մելիքներուն ուժերը՝ Պարսից ուժերուն միացած՝ հաւանական չէր որ յաջողէին գիմադրել ատոր: Մելիքները իրարու հետ հաշտ ալ չէին, յաճախ կը կռուէին իրարու զէմ՝ Պարսկին, Թուրքին կամ ուրիշ օտար ուժի մը միանալով: Դաւիթ-Բէկի հիմնած փոքրիկ ինքնավար Հայաստանը իր մահէն անմիջապէս յետոյ քանզուեցաւ՝ հայ պետերու այդ ներքին իրերամարտ երկարաւակութեանց հետեւանքով: Դրացի Վրաստանն ալ, որ իր թագաւորութիւնը պահած էր՝ Պարսից Շահին զերիշխանութեան տակ, (թէեւ այդ թագաւորները, որոնց շատերը մահմետական կրօնքն ստիպուած էին ընդունիլ՝ իրենց դահը պահպանելու համար: Ղարաբաղի մելիքներուն չափ իսկ իրական անկախութիւն չունէին), նոյնպէս ի վերջոյ ինքնարերաբար անձնատուր եղաւ ոստական իշխանութեան եւ ինքինքն անոր հովանաւորութեան տակ դրաւ: Եւ եթէ 1877ի ոուսօ-թուրք պատերազմէն յետոյ, ոուս բանակը՝ անդլիական եսամոլ դիւանաղիտութեան պահպանի շով քաջուած չըլլար թրքական Հայաստանի կարեւոր չըլաններէն զոր զրաւած էր, մեծ պատերազմի ատենը՝ չորս միլիոնի հասնող ոուսահայութիւն մը կ'ունենայինք եւ թուրքը իր ձեռքը մնացած Հայութեան հատ-

ուածները բնաջինչ ընելու հրէշային զաղափառ հր հաւանօրէն չէր համարձակեր ունենալ։ Եւ այսօր իսկ, ի՞նչ կը մնայ հայ ազգէն՝ իր իր հայրէնի հողին վրայ կամ անոր մօտիկ ապրով ժողովրդական կարեւոր զանդուած, եթէ ոչ ուուս հովանաւորութեան տակ մտած Հայութիւնը, (այժմէան հայ ժողովուրդի երկու երրորդ մասը), մինչ թրքահայաստանի եւ Կիլիկիոյ մէջ մէկ հատ հայ չէ մնացած, իսկ Պարսկահայաստանի փոքրաթիւ Հայութիւնը իր դպրոցներն իսկ պահելու իրաւունքն զրկուած է։ Ու հոն, անդրկովկասեան Հայաստանին մէջ է որ —ինչքան ալ այնտեղ դիզուած ըլլան մութ ամպեր, որոնք մշտատեւ չեն կրնար ըլլալ, — հոն է որ զիերահաստատուած հայ պետականութեան ուրաւադիծ դեռ կը մնայ կենդանի, ու հոն է միայն որ հայ ազգի, հայ դատի եւ հայ մշակոյթի ապագայ զարդացման կարելիութիւնները կը զըստուին։

\*\*\*

Սամուելը զլուխ-զործոցներէն մին է Բաֆֆիի եւ ամբողջ հայ զբականութեան։ Փաւստոսի անզուզական գրքին մէջ, որ գանձարան մըն է Տիրան, Արշակ ու Պապ թաղաւորներու օրով բիւզանդական կայսրութեան ու Սասանեան պետութեան միջեւ կոռւաղաշտ դարձած Հայաստանի պատմութեան քրոնիկազրական եւ դիւցաղնավական հարազատ պատկերացմանց, դիւցաղներզական հողիով ժամանակակից մեծ հայ վիպասան մը միայն կրնար նկատել թանեկադին նիւթեղէնները որ կային օդապազործուելիք, եւ Բաֆֆի եղաւ այդ բաղդաւոր ու արժանաւոր վիպասանը։ Գրքոյկ մը կարելի է զրել այն եղանակին վրայ որով Բաֆֆի կատարած է այդ օդապազործումը, ցոյց տալու համար թէ ինչպէս ան ճոխացուցած, լուսարանած է փաւստոսի հակիրճ եւ ուժեղ պատկերներուն մէկ մասը, թէ ինչպէս ան ընդլայնած է քաջարի Արշակ Բ. թաղաւորին եւ անոր հաւատարիմ հայ քրիստոնեայ նախարարներուն, մանաւանդ հոյակապ Մամիկոններուն ու պարսկամերձ, հակարիւզանդական, նոյն իսկ կրակազատ դարձած «ուրացող» նախարարներու մոլեգին հակամարտութեանց մասին Փաւստոսի տուած տեղեկութիւնները, թէ ինչպէս ան մեծատարած

ու ողբերգաշունչ զլուխներու մէջ զարդացուցած է Փաւստոսի քանի մը հակիրճ տողերը որ իր ուրացող դաւաճան հայրն ու անոր համախոհ ու մեկակից իր մայրն իսկ իր ձեռքով սպանաող հայրենատէր Մամուէլին ահաւոր պատմութիւնը կ'ուրուազգեւն, թէ ինչպէս ընդարձակած եւ որոշ զիտումով այլափոխած է Յնյուշ բերդին մէջ չլթայակապ Արշակ Բ. թագաւորին ու ՚իւրաստամատի տեսարանը, եւ թէ վերջապէս ո՛ր հատուածներուն մէջ Բաֆֆի հաւասարած է Փաւստոսին կամ զայն զերազանցած, եւ ո՛ր հատուածներուն մէջ՝ ուժգնութեամբ եւ ինքնապութեամբ՝ անկից վար մնացած։

\*\*\*

Բաֆֆի իր աշխաբէայեացքին եւ իր ար և շեհսուին մէջ՝ ամէն բանէ առաջ բոմանթիկ մընէ (այդ բառին լաւագոյն իմաստով)։ Այս զիծը, զոր մատնանիշ ըրի արդէն, պէտք է շեշտել եւ լուսարանել։ Բաֆֆի բոմանթիկ մըն է Հիւկոյի տեսակին որուն խանգալաւ հոգին ու մեծաթրուիչ միայն կարող են մերթ իրականութիւնը զիտել եւ զոյտութիւն ունեցող մարդկային տիպարները ճշգրտութեամբ ներկայացընել, այլ եւ կարող են — ինչ որ բարձրագոյն արուեստի մը եւ մեծագոյն տաղանդի մը ապացոյցն է — երեւակայութեամբ յղացուած դէմքեր կենդանի տիպարներու վերածել։

Ցիրանսացի եւ անդիւացի մեծ ոսմանթիկներէն ոմանց պէտ (Հիւկո, Էօժէն Սիւ, Տիւմա, Ուալթէր Սքօթ, Թերեւս իսկ Պայրըն), որոնցմէ ազգուած է Բաֆֆի, ինքն ալ իր դործերուն մէջ տիրապետող ցոյց կուտայ այդ ոսմանթիկներուն սիրելի զաղափարապաշտ, վեհուղի աւազակը, ժողովուրդի ծոցէն ելած ու մարդկային ընկերութեան անարդարութիւններէն զգուած, ըմբռաս ու պայքարասէր մարդը (Հիւկոյի իոնանանին, Ռիւ Պլասը, Ժան Վալժանը, Պայրընի Շովահէնը), զայն սակայն ցոյց տալով իր վէպերուն մէջ իրը ոչ միայն չքաւոր ժողովուրդը կեղեգող ու շահազործող զէշ հովիւններուն զէմ կոուի ելած աղատասէր ու արգարատենչ յեղափոխական, այլ եւ՝ ու մանաւանդ՝ իրը քանի մը լուծի տակ կքած, չլթայակապ ցաւատանջ հայ ժողովուրդին աղատազրման համար պայքարող հայրենասէր

ապատամբ գործիչ։ Ինչպէս Հիւկօ իր Թշուառներուն մէջ զծած է տիպարներ որ ցարդ կը մընան կենդանի եւ որ սահմանուած են անմահ մընալու, — Ժան Վալժանը, Ֆանթինը, Թօղթը, Միրիկ Եպիսկոպոսը, Կավուշը — Բաֆֆի ալ զծած է տիպարներ, մերթ իրականէն առնելով եւ մէծ արուեստի մը պահանջած չափովը չէշտելով, ինչպէս Խաչագողի յիշատակարանին Քաւոր Պետրոսը կամ Կայծերուն Տէր Թողիկը, Խենքին Թումաս էֆէնտին եւ գեռ ուրիշներ, այլ եւ զարմանալի կենդանութեամբ ներկայացուցած է տիպարներ որ հայ իրականութեան մէջ զոյութիւն չունէին, զոր ինք իր երեւակայութեամբ ստեղծած է եւ որոնք իրմէ յետոյ, ու դիխաւորապէս իր վէպերու ազդեցութեան տակ, երեւան եկած են իրօք։

Ո՞չ մէկ հայ հեղինակ՝ — ասիկա սլէտք է ըսել ու կրկնել — Եղիշէն ու Խորենացիէն ի վեր, այնպիսի խոր ազդեցութիւն ունեցած է իր դարաշրջանի հայ Երիտասարդութեան վրայ, ինչպիսին ունեցած է Բաֆֆին։ Եւ ատիկա անոր համար, որ ան իր հայրենասիրական եւ ազատասիրական գաղափարները կը տարածէր ոչ թէ հասարակ քարոզներով, այլ տաղանդաւոր վիպասանի կենդանի տիպարներով ու պատկերներով։ Ճիշդ է որ անոր վէպերուն մէջ կան մասներ որ զուտ հրապարակագրական են կամ պատմաքննական, թէեւ անոնք ալ շահեկան են յաճախ, (եւ հոգ ալ իր սիրած վարպետ Հիւկոյին է որ կը նմանի ան, իր Սամուելին «Փակագիծ» և կայծերուն շատ մը գլուխները Թշուառներու հրապարակագրական, պատմաքննական, ընկերաբանական, բարոյախօսական միջանկեալ զըլլուխներուն հետեւողութիւն կը թուին), բայց իր հերոսներուն սրտագրաւ կենդանութիւնն ու իր նկարագրած տեսաբաններու յուղիչ հանգամանքն է որ ազդած են հայ Երիտասարդ ընթերցողներուն վրայ՝ աւելի քան իր հրապարակագրական հատուածները։ Իսկ երբ կ'ուղէ իր վիպատանի կարողութիւնը ցոյց տալ (իր հայրենասէր գործիչի ներքին դիտումը պահելով հանդերձ), կը տեսնենք թէ ինչպէս կը յաջողի Խենքը, Խաչագողի յիշատակարանը, Ռուի աժաղաղը, Հարկմը, Խազիւշները, Բիբի-Շարաբանին, Սամուելը, ինչպէս եւ կայծերը եւ Դա-

վիր-Բէկը՝ իրենց որոշ էջերուն մէջ, զմայլելի պատմուածքներ են, ուր ոչինչ կայ աւելորդ, ուր ամէն ինչ կը ծառայէ գործողութեան, ուր ընթերցողը հեւ ի հեւ կը հետեւի հեղինակին՝ տեսնելու համար թէ պատմուած գէպքերը ինչի՞ պիտի յանդին։ Խենքը ամէնէն յուղիչ — ու շատ մը տեսակէտներով յուղիչ — ու ամէնէն ճարտարօրէն հիւսուած հայ վէպն է որ զիտեմ։ Սամուելը ամէնէն լաւ կազմուած ու ամէնէն գեղեցիկ կերպով զրուած պատմական հայ վէպն է։

\*\*

Բաֆֆիի ոճն ու լեզուն, — մանաւանդ իր առաջին շրջանի գործերուն մէջ — ունին թերութիւններ ու պակասներ։ Ոճը անհաւասար է յաճախ սեղմ ու վճիռ, բայց մերթ ալ ճապադ, երկարաբան, շփոթ, կամ անփոյթ, անխնամ, հասարակ տեղիքներով լեցուն, պարունակելով բացատրութիւններ որ անձիշդ են, բառեր որ բուն պէտք եղածը չեն։ Զարկ է սակայն նկատի ունենալ այն գժուար պայմանները որոնց մէջ Բաֆֆի արտադրած է այդ մեծածաւալ գործը, պայմաններ որոնք շատ յաճախ իրեն թոյլ չեն տուած պէտք եղածին չափ վերամշակել, կոկել իր շարադրած երկերը։ Նոյնը կարելի է ըսել նաեւ ուրիշ հայ մէծ գրագէտի մը, Պարոնեանին, զործերուն թոյլ մասերուն համար։ Երկուքն ալ յաճախ իրենց զրուածքները հապճեպով շարագրած ու մաս առ մաս լրազրի մը կամ հանդէսի մը տուած են հրատարակելու եւ յետոյ ատեն չեն ունեցած իրենց առաջին ցայտքով շարագրածը զտելու եւ յդկելու։ Գալով լեզուին, յայտնի է որ արեւելահայք, չորրէիւ Արովեանին, եւ յետոյ։ Ս. Նազարեանին եւ Մ. Նալբանդեանին, չատոնց ըմբռնած էին թէ արդի Հայոց գրական լեզուն պէտք է որ յդկուած բայց հարազատ աշխարհաբարն ըլլայ եւ ոչ թէ զրաբարը կամ զրաբարախառն աշխարհաբարը։ Սակայն Արօվեան Քանաքեռի տեղական բարբառով է որ զրած է իր կարեւոր գործերուն մեծ մասը։ արարատեան աշխարհաբարով զրածները համեզ են ու կենդանի, բայց լեզուն գեռ կանոնաւոր ուած, զտուած չէ։ Նոյնպէս, եւ աւելի, Նալբանդեանի եւ Նազարեանի լեզուն գեռ լի է ու-

խալներով, անհարթ դարձուածքներով: Թրքա-  
հայերը աւելի շուտ ունեցան իրենց աշխարհա-  
րարը յդկող վարսեսներ. Պետրոս Դուրեանի,  
Դրիգոր Օտեանի, Խաչատուր Միսաքեանի,  
Մատթէոս Մամուրեանի, Ծերենցի, Յ. Պարոն-  
եանի աշխարհաբարը գեռ բիծեր ունի, դրաբա-  
րի աւելորդ տարրեր տակաւին կը պարունա-  
կէ, եւ զրաբարի ու զրաբարախառն աշխարհա-  
բարի մոլեսանդ պաշտպաններուն հրապարակին  
տիրելու նոր ու բաւական զօրեղ մէկ ճիգէն յե-  
տոյ Պոլսոյ Հայրենիք լրագրի խումբին չնորհիւ  
է որ աշխարհաբարի դատը վերջականապէս  
յաղթեց ու աշխարհաբարն իր ամէնէն հարա-  
զատ ու կատարելազործուած ձեւն ստացաւ,  
բայց վերեւ յիշուած թրքահայ վարպետներու-  
մեռքին տակ աշխարհաբարը արդէն զմայլելի  
զրական դործիք մը դարձած եւ իր ինքնայա-  
տուկ գեղեցկութիւնները մէծ ժամամբ արժե-  
ցուցած էր: Արեւելեան Հայոց մէջ Բաֆֆին է  
որ, զրեթէ մինակ, աւելի ճիշդը Ռափայէլ Պատ-  
կանեանի հետ, կատարեց այն գերը զոր արեւ-  
մըսեան Հայոց մէջ կատարեցին Դուրեան, Օտ-  
եան, Միսաքեան եւ այլք, այսինքն արաբատեան  
բարբառը իր խառնակ ու պղտոր վիճակէն զրա-  
կան լեզուի մը բարձրութեանը հասցուց. ինչ-  
քան ալ այդ լեզուն գեռ ունենայ թերութիւն-  
ներ, արդէն իսկ Սամուելին մէջ ան մէծ չափով  
յդկուած կը ներկայանայ, եւ Բաֆֆիի այդ  
էական ճիգէն եւ ստացած արդիւնքէն յետոյ՝  
կը դիւրանար յաւելուածական ճիգը զոր Յով-  
հաննիսեան, Թումանեան, Ահարոնեան, իսա-  
հակեան եւ այլք ունեցան կատարելու՝ այդ  
լեզուն իր բարձրագոյն յդկմանը հասցնելու  
համար:

\*

Կոկծալի եւ ամօթալի բան մըն է ազգային  
արժանապատութեան զդացումն ունեցող ու եւ է  
Հայու համար՝ մտածել թէ զրագէտ մը որ  
այսպիսի վիթխարի դործ մը կատարած է,  
նիւթական նեղութեանց մէջ իր կեանքը քաշ-  
կրտած եւ չքաւրութեան մէջ մեռած ըլլայ:  
Բաֆֆիի մահութենէն յետոյ, Գամառ-Բաթիստա,  
Ռուրէն Բերբերեանի հօրն այցելութեան զա-  
լով, անոր ըսեր է հետեւեալը՝ «Երէկ թիֆ-

լիսից նամակ ստացայ Արգարից ևւ Պալասան -  
եանից. զրում են որ Բաֆֆին վախճանուել է:  
Պալասանեանը աւելացնում է որ վիզասանը  
մեռել է վերին աստիճանի չքաւորութեան մէջ.  
եւ աւելացնում է որ թէեւ շատ չքաւոր ըն-  
տանիքներ տեսել է կեանքումը, բայց ա'յս աս-  
տիճան աղքատութիւն հայ զրողի տանը երբեք  
չի տեսել: Հանդուցեալի մարմինը, զրում է,  
լուանալուց յետոյ ուզեցել են մաքուր շապիկ  
հաղցնել, բայց տանը մաքուր շապիկ չի զըս-  
նուել» (1):

Նմանօրինակ պայմաններու մէջ ապրեցաւ  
եւ նոյնպիսի ու թերեւս յոռեկոյն պայմաննե-  
րու մէջ մեռաւ նաեւ Պարոնեան, որ ամենա-  
թշուառ վիճակի մէջ ձգեց իր կինն ու զաւակ-  
ները: Ու Բաֆֆի զոնէ սա առաւելութիւնն  
ունեցաւ Պարոնեանի վրայ, որ իր կեանքի մէկ  
որոշ չըջանէն յետոյ մինչեւ մահը՝ իր բոլոր  
ուժերը միմիայն զրական աշխատութեանց  
կրցաւ նուրիել եւ իր զրական աշխատութեանց  
նիւթական արդիւնքով կարողացաւ ծայրը  
ծայրին բերել, մինչդեռ Պարոնեան շատ յաճախ  
ստիպուած եղաւ իրը սոոմարակալ այս կամ  
այն վաճառականին քով աշխատելով իր ապ-  
րուստն ապահովել եւ իր ժամանակին եւ ու-  
ժերուն մէկ մէծ ժամար վճացնել, վասն զի իր  
հրատարակութեանց վաճառման հասոյթը հե-  
ռու էր իր եւ ընտանիքին պէտքերուն բաւելէ:  
Կարելի է նոյն իսկ ըսել թէ Բաֆֆի առաջին  
հայ զրողը եղաւ որ զուտ զրական կեանքը մը  
ունեցաւ ու միմիայն իր զրական արտադրու-  
թեանց եկամուտովն ապրեցաւ, եւ իր բազմա-  
թիւ յօդուածներուն իրը պատուագին ստացած  
դումարները — ինչքան ալ համեստ, ու մերթ  
անկանոն վճարուած —, եւ իր զրքերուն իր  
օրով իսկ վաճառումէն զոյացած հասոյթը  
եթէ հաշուի դնենք, կունենանք զումար մը  
որուն նմանը ու եւ է հայ զրող ստացած չէր  
մինչեւ Բաֆֆի եւ անկից ի վեր ալ քիչերն ստա-  
ցած են: Բայց Բաֆֆի ունէր մայր մը եւ ինը

1) Տես Ռուրէն Բերբերեանի յօդուածը  
Բաֆֆիի ծննդեան հարիւրամեակի կազմակեր-  
պիչ Յանձնաժողովի հրատարակած հատորին  
մէջ:

քոյթ՝ չքառոր, բաց ի իր կնոջմէն եւ երկու զատկներէն, եւ այդ բազմանդամ ընտանիքին ապրուստի ամբողջ բեռը իր վրայ էր, իր գրչին հասոյթէն կախեալ էր: Այդ ալ ի նկատի ունենալու է բացատրելու համար Բաֆֆիի այդ աստիճան ծայրայեղ աղքատութեան մէջ մեսած ըլլալը: Եւ սակայն Պարոնեան ու Բաֆֆի ամէնէն ժողովրդական, ամէնէն շատ կարգացուած գրողները եղած են որ Հայերն ունեցած ըլլան: Ասիկա ցոյց կուտայ թէ իսկապէս դրասէր — այսինքն զիրք զնող, մատենադարան կաղմող Հայերոն թիւը ո՛րքան սահմանափակ էր այն ատեն: Ու անկից ի վեր ալ, ի՞նչքան ճղճիմ է յառաջդիմութիւնը որ կատարուած է մեր մէջ, — բաց ի Խորհրդ՝ Հայաստանէն, ուր հաւաքուած մէկ միլիոն Հայութիւնը, իրապէս դրասէր դարձած, վերջին 10—12 տարիներու ընթացքին՝ շատ բարձր համեմատութեանց հասցուցուցանող ու անձնուէր ընկերուհին ըլլալէ յետոյ անոր մահունէն ետքը անոր արտադրութեանց հանդէպ ցոյց տուաւ զործօն ու իմաստուն հոգածութիւն մը, զոր հայ ուսէ կաղմակերպութիւն կամ անհատ չէ շարունակած այդ ազնիւ կնոջ մահունէն ի վեր: Ան է որ նախ Թիֆլիսի մէջ՝ ի լոյս ընծայեց իր ամուսնոյն տպուած զործերէն ոմանց երկորդ տաղաղութիւնը և հատորի ձեւով հրատարակեց լրադիրներու և հանդէսներու մէջ երեւցած անոր վէպերուն, վիսպակներուն ու յօդուածաշարքերուն մէկ մասը, եւ յետոյ՝ իր երկու զաւարկներուն հետ լոնտոն քաշուած՝ այդ նոյն զեղեցիկ գերը շարունակեց կատարել՝ Վիճննայի Միթթարեան արպարանին միջոցով հրատարակելով Բաֆֆիի արդէն տպուած զործերուն երրորդ ու չորրորդ տպագրութիւնը, հատորներու մէջ ամփոփելով հանդէսներու և լրադիրներու մէջ երեւցած վիպական կամ հրատարակագրական արտադրութիւններ ու նաեւ ի լոյս ընծայելով զործեր որ

անտիպ մնացած էին, ինչպէս Սալբի վէպի առաջին հատորը, կայծերու վերջին մասը, «Մինն այսպէս միւսն այնպէս» եւ «Զահրումար» վէպերը, «Վէպիկներ եւ պատկերներ» (մասամբ՝ ձեռագրէն, առաջին տպագրութիւն, մասամբ՝ արտապում), եւն: Կայծերու վերջին գլուխներուն համար (Ամրոցի աղջիկը, Անյայտ ապագայ) Վրթանէս Փափազեան կը սիսալի իր «Հայ գրականութեան պատմութիւն» դործին մէջ այն կարծիքը յայտնելով թէ ատոնք Բաֆֆիի գրածը չեն, «կեղծիք են», ետքէն ուրիշ մը ձեռքով թիւուած բաններ են. այդ զլուխները ապահովապէս Բաֆֆիի գրչէն ելած են. տիկին Բաֆֆի անկարող էր այդպիսի կեղծիք մը կատարելու. այդ զլուխները Բաֆֆիի մտայնութեան, ոգիին ու ոճին կնիքը կը կրեն: Ճիշդ է որ անոնք — բացի «Ամրոցի աղջիկը» զլուխէն — ուրուազծուած ու լիովին չաւարտած էջերու տպաւարութիւնը կը զործեն, եւ հաւանական է որ այդպէս ալ են եւ Բաֆֆի վերջին ձեռքը չէ դրած անոնց վրայ, չէ լրացուցած զանոնք: Պէտք չէ մոնալ որ ձարական զրաքնուութիւնն ու սստիկանութիւնն ալ, որ Զալալեդինի եւ Խենքի օրերուն թոյլատու էր դէպի Արծրունիի և Բաֆֆիի գրականութիւնը, խիստ վերաբերմունք ցոյց կուտար երկուքին ալ հանդէպ ութսունական թուականներուն՝ երբ կայծերու երկրորդ հատորը կը զրէր Բաֆֆի: Կայծերու հեղինակը ինչպէս եւ Արծրունի սստիկանական մշտական հետապնդման ենթակայ էին, որով եւ Բաֆֆի կայծերու վերջին մասը ուրուազծուած է միայն եւ այդ ուրուազծուած զլուխներն ալ չէ կրցած իր կենդանութեանը հրատարակել, եւ իր այրին շատ լաւ ըրած է սակայն զանոնք հրատարակելով, վասնդի անոնք իրենց այդ կիսաւարտ ձեւին մէջ շատ շահեկան են նորէն, ու Վարդանի երազին հետոյ՝ իր երկու զաւարկներուն հետ լոնտոն քաշուած՝ զործելով կապմէն Հայաստանի եւ հայ աղջի ապաշայ կեանքի մասին մեր բանաստեղծ վիպասանին տեսիլը:

Վարդանի երազով, Բաֆֆի կը ներկայացնէ ապաղայ Հայաստանի մը (երկու հարիւր տարի յետոյ՝ ըստ երազին՝ զորութիւն ունենալիք) ազատ Հայաստան մը՝ ինչպէս ինք զայն կ'երեւեկայէ, երջանիկ, խաղաղ, ուժեղ, ապահովուած Հայաստան մը, Վան-Մուշ-Բա-

դէջ շրջանին մէջ, որ իր օրով ցաւատանջ երկիր մըն էր՝ ուր Հայը Թուրքէն ու Քուրդէն կեղեքուած ու շահագործուած զերիի կեանք մը կ'ապրէր: Երազողը կը տեսնէ նորաշէն զեղեցիկ տուներու շարքերով ծառազարդ մաքուր լայն պողոտաներ ու սիրուն փողոցներ, առողջապահական պայմաններով կառուցուած եւ լաւագոյն մեթուաներով զեկավարուած դրաբոցներ, որոնց մէջ զեռատի Հայեր ուրախ զուարթ կ'ուսանին ու իրենց երկրի լաւ քաղաքցիներ դասնալու կը պոտքաստուին, դորձարաններ՝ ամէն կողմ, ուր բանւորները կ'աշխատին երդելով եւ ուր մեքենան մարդուն լայնօրէն կ'օգնէ աշխատանքի մէջ: Այդ բարերաստիկ աշխարհին մէջ, «ճակտիդ քրտինքով հացդ պիտի ուտես» խօսքը այլեւս անէծք չի համարուիր, այլ օրհնութիւն, վասնդի աշխատանքը կը նկատուի հոն ամենէն սուրը, ամենէն քաղցը բանը: Եւ այլեւս չկայ հոն շահաղորդող ու շահագործուող. բոլորին կատարած աշխատանքին արգիւնքը արգարօրէն կը բաժնուի բոլորին: Անհատական սեպհականութիւն չկայ այլ եւս հոն. անտառները, արտերը, ինչպէս գործարաններն ու բոլոր շինութիւնները կը պատկանին համայնքին: Ու դաշտերը, լեռնակողերը որ առաջ չոր, լերկ, խոպան էին, հիմայ ծածկուած են բոյսերով, ծաղիկներով, պտղատու ծառերով, նորատունկ անտառները աճած են, արտերը լի են բարիքներով: Շողեկառքը կը սուրայ ամէն կողմ, նոր ձեւով առեւտուր մը սկսած է ծաղկիլ՝ ներուժ բարդաւաճումով, երկրին ու ժողովուրդին համար հասութաբեր:

Ինկերվարական իտէալին հետ որ յաղթանակած է՝ յաղթանակած է նաև աղբային, նոյն իտէ աղգայնական իտէալը (Բաֆֆի, հաւատարիմ հետեւորդը իր վարպետ Մ. Նալբանդեանին, կը սիրէր միացնել երկու իտէալները, ինչքան ալ անոնք այժմեան ինչ ինչ թթու մարքսեաններու հակասական ու անհաշտելի թուին: Թուրքին խօսքը չկայ, — ինչպէս՝ զրեթէ՝ վէպին ալ մէջ, իտէ Քուրդերը այլեւս զոյութիւն չունին. անոնք քաղաքակրթութեան ուժին չեն կրցած դիմանալ, քրիստոնեայ գարձած են եւ Հայոց մէջ հալած:

Թուրքին ու Քիւրտին սարսափին տակ ապրող ու վախկոտ, մտատանջ, ջղային Հայը զոյութիւն չունի այլ եւս. ամենքը համարձակ, անվախ, կարիճ մարդիկ են: Զօրանոց չկայ, ամենքը զինուոր են:

Հոն կը տեսնուին մշակութային մեծ հաստատութիւններ զոր դարերէ ի վեր Հայերը կը ցանկային ու չունէին, ազգային Համալսարան, մուսկոն, թատրոն, մատենադարան, գիտութեանց Ակադեմիա, հիւանդանոցներ, լրագիրներու մեծատարած խմբագրատուններ (զիսաւոր լրագիրը 150000 օրինակ կը տպուի...): Այդ չքեղ չէնքերուն մօտ, հրապարակներուն վրայ, կը տեսնուին ազատութիւնը բերող յեղափոխութեան ժամանակ նշանաւոր, հանդիսացած հերոսներու արձաններ... կրօնքը չէ ջնջուած, այլ պարզուած: Եկեղեցին ու իր արարողութիւնները, ինչպէս Վարդանի երազին մէջ կը տեսնենք, բանավարականացած են, շատ մօտեցած, գրեթէ նոյնացած բողոքական ժողովարանի հաւաքոյթիւններու: Դրախտ մը, վերջապէս, հոն ուր Բաֆֆի եւ իր Վարդանը դժոխք մը տեսեր եւ անով տառապեր էին:

Այդ ամբողջ զլուխը զրուած է միամիտ, սրտաշարժ, աղնիւ, ցնորատեսական ողեւորութեամբ մը, սակայն այդ էջերը քնարերգական բարձրութեան մը վրայ չեն մնար միշտ, իրական երազի մը տպաւորութիւնը տալու չեն յաջողիր, ու չեն ալ ձգտիր արդէն: Այդ զլուխը Բաֆֆի հրապարակազրին զործն է աւելի քան վիպասանին, բայց մեծապէս շահնկան է նորէն, որովհետեւ հեղինակին զաղափարախոսութիւնը լիովին արտայալող զրուածքներէն մէկն է, անոր յզացումը կը բանաձեւէ ապարայ տեսլական Հայաստանի մը մասին:

Կայծերու «վերջին մաս»ը երկու բաժինունի՝ առաջինը՝ Ամրոցի աղջիկը տիտղոսով զլուխը, բանաստեղծական հզօր պատկեր մը, Բաֆֆիի զրականապէս ամենէն ուժեղ ու թերագրական էջերէն մէկը. հին բոնակալ չարագործ, վատած բեժիմը, քանդող, այրող, ջընջող եւ անոր տեղ նոր, թարմ, լուսաւոր կեանք մը բերող յեղափոխական ճիգն է որ հոն, խորհրդանշական պատկերացումով մը, բուռն ու

վայրադ, զրեթէ անիշխանական կատաղութեամբ մը տողորուած ներչնչումով կը նկարուի ու կը տարփողուի: Յաջորդ զլուխները (Անյայտ ապագայ ընդհ. վերնազրին տակ) բաց ի քանի մը նկարագրական կամ քնարերգական զեղեցիկ հասուածներէ, — չոր, արագ, արձակունակ ոճով մը զրուած, աւելի ճիշդ՝ սեւագրուած, հրապարակաղրական էջեր ևն՝ թէեւ պատմուածքի ձեւով, ու կը ներկայացնեն՝ յաջողութեամբ պատկուած եղրակացութիւնը կայծերու յեղափոխական զլիսւոր զերակատարներուն երկար ու արկածալից պայքարներուն. անոնցմէ ոժանք, որ վէպին մէջ երիտասարդ էին, կ'երեւան հոն հասուն տարիքի մէջ, կամ ծերացած. անոնք որ գեռ աղջիկ էին կամ ամուրի, կարգուած՝ ընտանիքի տէր դարձած ևն: Այդ զլուխներն ալ՝ ինչպէս Վարդանին երազը՝ կը պատկերացնեն վազուան ազատ Հայաստանը, ոչ 200 տարի յետոյ (ինչպէս Խենքին վերջին զլիսւն մէջ), այլ կայծերու մէջ պատմուած գէպքերէն 10-20 տարի յետոյ: Այստեղ չատ մը բաներ կրկնութիւն են Վարդանի երազին մէջ տեսնուածներուն, կան եւ բաներ որ կը տարբերին: Հոդ ալ աշխատանքը՝ զուարթութեան, երջանկութեան մէջ՝ կը տիրէ. հոդ ալ՝ անհատական սեփականութեան տեղ՝ ամէն ինչ համայնապատկան է դարձած: Թուրքը հոդ ալ չ'երեւար... հաղիւ տեղ մը՝ Քուրդին քով անոր անունն ալ կը յիշատակուի, ըսելու համար թէ Քուրդն ու Թուրքը հիմայ այդ նոր աղատազրուած երկրին մէջ Հայը հետուէն յարդանքով կը բարեւն, փախանակ կեալուր անարդական բառը անոր երեսին նետելու: Քուրդերը մասամբ միայն մնացած են այդ Հայաստանին մէջ: Մեծ մաս մը, չիրնալով հանդուրժել աղատութեան, զաղթած են օտար երկիրներ, յետամընաց ըրջանները, մաս մը մնացած է եւ ձուլուած է Հայոց մէջ, մաս մըն ալ պահպանած է իր Քուրդի կեանքը, բայց իր Հայոց բանւոր ու ծառայ կը զործակցի երկրին վերելքի աշխատութեանց: Նահանդապետը մահմետական չէ այլևս, այլ քրիստոնեայ (աղդայնական Բափֆին այս զլուխներուն մէջ անդամ մը եւս կ'ընկերակցի ընկերվարական հակումներ ունեցող

Բափֆիին ու նոյն իսկ կը դերակշոէ զայն): Այդ նոր Հայաստանին մէջ՝ արդիական մէթոտներով վաճառականներ ալ կան, ոչ այլեւս միջնորդ ներ, ինչպէս էին առաջ, այլ եւրոպական իմաստով իսկական մէծ վաճառականներ, (հոս ալ՝ հայ տարրին ամէն մարզի մէջ յառաջդիմութիւնը ցանկացող պղպայնական Բափֆին՝ տրամադիր հայ վաճառականին յաջողութիւնները պանծացնելու՝ կը զերակշոէ ընկերվարական Բափֆին ու կը հակասէ իսկ անոր): Տեղական ճարտարարուեստ մը ստեղծուած է, երկրին բնական հարստութիւնները կը շահազործուին յօգուտ այդ ճարտարարուեստին, ու հայ մէծ վաճառականները իրենց այդ տեղական ճարտարուեստին արդիւնքներն է որ կը տարածեն օտար երկիրներ՝ յօգուտ իրենց երկրին տընտեսութեան: Գործարանները, արհեստանոցները բարգաւաճած են, ու բանւորներն ու արհեստաւորները շահակից են անոնց զրամատէր հիմնադիր զեկավարներուն: Կրօնական կեանքը ոչ թէ վերանորոգուած, արդիականացած է՝ ինչպէս Վարդանի երազին մէջ, այլ տկարացած, հիւծած, կիսամեռ կը յայտնուի հոս հոչակաւոր Առաքելոց վանքը կը տեսնենք ամայի, կենազուրկ: Հաղիւ մէկ-երկու արեղայ մնացեր են հոն, անոնք ալ անօթի, վասնդի կառավարութիւնը զրաւած է վանքին բոլոր կալուածներն ու հողերը, (այս կէտին մէջ ալ՝ կայծերու հեղինակը՝ հակասելով նոյն իսկ իր Խենքին վերջին զլիսւն հետ, ծայրայեղօրէն մարքսիստ, հակակրօն կը դառնայ բոպէ մը...):

\*\*

Համամարդկային տեսակէտով՝ Բափֆիի գործերը ունին զրական բարձր արժէք մը:

Այդ զործերուն մէջ կայ մաս մը, ստուարագոյնը, զոր Բափֆի միմիայն Հայոց համար գրած է, և որոնք անշուշտ եթէ օտար հասարակութեանց ներկայացուին՝ չատ բան կը կորսնցընէն իրենց արժէքէն, որ, այդ կարդի էջերուն մէջ, ազգային զործիչի մը ճիգին արժէքն է աւելի քան զուտ զրական ստեղծագործութեան մը արժէքը: Բայց Սամուելը, Խենքը, Հարեւելը, Խաղ-փուշները, Քիրի-Շարաթանին եւ ասոնց պէս քանի մը ուրիշ վիպակներ, Ռակի ախա-

դը, կայծերէն ու, Դաւիր-Բէկէն շարք մը էջեր, կրնան իրը մէծատաղանդ հայ բանաստեղծ վիպասանի մը գործեր ներկայացուիլ օտար հասարակութեանց եւ գտնել ջերմ ընդունելութիւն, որ պիտի չունենայ անշուշտ որակը այն ընդունելութեան զոր Տիքէնսի, Պալզաքի, Տոսթոյ յեփաքի կամ Թուլմթոյի գործերը գտած են, բայց պիտի ունենայ պատուարեր որակ մը յարգալից գնահատման, ինչպէս եւ ունեցաւ Սամուելի թարգմանութիւնը Մբանսայի մէջ (1), Բաֆֆիի շարք մը գործերու թարգմանութիւնը Գերմանիոյ մէջ:

Կարելի է նոյն իսկ ըսել թէ բուռն հայրենասէրը որ կար ու կը տիրէր Բաֆֆիի մէջ, զուտ գեղեցկագիտական տեսակէտով՝ վնասած է որոշ չափով անոր տաղանդին աւելի վճիռ, անխառն, կատարեալ ձեւով զարգանալուն: Հրավառ երեւակայութեամբ մը եւ խորին ըզդայնութեամբ մը օժտուած, դիտելու եւ պատմելու թանկագին ձիրքեր ունեցող այդ գրողը եթէ իրեն նպատակակէտ առած ըլլար ամբողջ մարդկութեան ուղղուած եւ ամէն բանէ առաջ դրական մնայուն արժէք ներկայացնող գործեր արտադրել եւ ասոր համար Արեւելքն ամբողջ իր բոլոր այլաղան ցեղերով, միջավայրերով, տիպարներով ու զաղափարական ու նիւթական հակամարտ հոսանքներով արտայայտել եւ ոչ թէ միայն (կամ գրեթէ միայն) հայ ժողովուրդի կեանքին պատկերահանը, զատին առաքեալն ու ապագային մարդարէն ըլլալու ձգտիլ, կրնար զառնալ աւելի մէծ զրագէտ մը քան ինչ որ եղած է: Այդ աւելի մէծ, աւելի լայն, աւելի մարդկային գրադէտն ըլլալու կարելիութիւնները ունէր ան, ինչպէս ցոյց տուած է՝ ոչ միայն Սամուելի պէս զրական մէծարժէք գործով մը, այլև մէկ կողմէ՝ իր պարսիկ կեանքի պատկերներով, միւս կողմէ՝ Խաչաղողի յիշատակարանի Եւ Ուսկի աքաղաղի պէս դիտող ու երգիծաշունչ ցրուցագրի ուժեղ գործերով, բայց ապրելով շրջանի մը ուր իր ցեղը ունեցաւ աղէտներ ու մէծ յոյսերու հետ խոր յուսախարու-

թիւններ, — որոնք շատ նուազ մէծ էին քան անոնք զոր մէնք ունեցանք, բայց որոնք՝ այն ժամանակին համար աննախընթաց, անակընկալ ըլլալով՝ իրեն պէս բոցավառ հայրենասէրի մը վրայ ցնցիչ աղգեցութիւն մը գործած էին, — անիկա իր ազգի ներկային ու ապագային տիրական մտահոգութեամբը գրաւուած էր եւ իր մտաւոր ուժերուն մէծագոյն բաժինը, իր գրական դործին կարեւորագոյն մասը ատոր յատկացուցած էր:

\*\*\*

Ոչ միայն ջերմ, այլ բուռն, կրքոտ հայրենասէր մըն է Բաֆֆիի: Այն տարփանքի հասնող սէրը զոր ունի իր ժողովուրդին համար, այն ամենախոր վիշտը զոր կը զգայ օտար բռնակալութեանց տակ անոր տառոտպանքն ու նուաստացումը տեսնելով, իր մէջ կ'արթնցնեն զայրոյթի եւ ատելութեան զգացումներ զէպի այն օտար ցեղերը որ այդ բռնակալութիւնն իր երկրին ու ցեղին վրայ կը ծանրացնեն: Ոչ միայն թուրքին ու Քուրդին դէմ իր ցեղային ատելութիւնը պոռացող անարդական բառեր ունի, այլ նոյն իսկ Պարսիկին դէմ (որուն սակայն անցեալին մէջ ինչպիսի բարձր քաղաքակրթութիւն մը ստեղծած ըլլալը շատ լաւ դիտէ), բոլոր «մահմետական» ներուն դէմն զոր ընդհանուր առմամբ կ'որակէ արհամարհու ու հեռոտ բացարութիւններով, ոչ թէ որովհետեւ կրօնական ու եւ է մոլեսանդութիւն անոնց դէմ զինքը կը զրդոէ, այլ որովհետեւ անոնք իր հայրենիքին ու ազգին վրայ եկած նստած են ու զայն կը կեղեցին: Ներքնապէս ան մուսն ալ՝ թէեւ քրիստոնեայ՝ զրեթէ նոյնքան կ'ատէ որքան մահմէտական բռնակալ ցեղերը, քանի որ ան ալ եկեր իր լուծը զրեր է իր հայրենիքի եւ ժողովուրդի մէկ մասին վրայ, բայց զրաքնութեան արգելքն ու բանտի սպառնալիքը թոյլ չեն տըւած որ առ ալ բացէ ի բաց արտայայտէր (Խաչաղայի Սելիկուրիմներուն մէջ եւ այլուր՝ ատիկա անուղղակի ու մանուածապատ ձեւերով զգացուցած է):

Բաֆֆի կրքոտ ու բուռն է նոյն իսկ իր ցեղին հանդէպ: Որքան քնքուշ ու խանդաղատաւից է երբ անոր համար իր զգացած անհուն զո-

1) Պ. Ֆիրմէն նոօց դրուատալից յօդուածով մը ողջունեց այդ վեպի բարգմանութիւնը՝ Ժուրնալ տէ Տէպայի մէջ:

բովը կ'երգէ, այնքան ալ բրտօրէն կծու, անդը-թօրէն կարծր է եր անոր թերութիւնները կ'ուղէ ձաղկել, եր անոր դարաւոր գերութիւնը յառաջ եկած տղիտութիւնը, թուլութիւնը, համա-կերպամոլութիւնը, ստրկամտութիւնը՝ ինչպէս եւ կրօնամոլութիւնը՝ երեսին կը դարնէ: Այդ - պէս չէին նաև Խորայէլի մարդարէնները իրենց ժողովուրդին հանդէպ որում համար պաշտում ունէին՝ զայն Եհովային «ընտրեալ ժողովուրդ»ը համարելու աստիճան, բայց որուն թերու-թիւնները, զարտուղումները, տկարացումնե-րը, մոլորումները կը դատափետէին ամենազա-ժան խստութեամբ՝ զայն ուղղելու, մաքրելու, զօրացնելու համար:

Սակայն եւ ի՛նչքան Բաֆֆի ունի արդարու-թեան զգացում ու ճշմարտութեան սէր, իր իսկ չափազանցութիւնները դարմանելու աղնիւ տենէ:

Քուրդին դէմ հայհոյանքի, անէծքի հատ - ուածները բազմաթիւ են իր զրուածքներուն մէջ, այլ եւ ունի էջեր ուր կը զովաբանէ այդ ցեղին քաջութիւնը, յանդզնութիւնը, անոր նը-կարգրին ասպետական կողմերը, ու մինչեւ իսկ իրեն սիրելի չափազանցութիւններէն մէ - կուն ժղուելով՝ մերթ փափաքելի կը դանէ որ Հայն ալ լքէ երկրադութիւնը (որ ըստ ի-րեն՝ ստրկացնող աշխատանք մընէ !) Քուրդին պէս լեռնաբնակ, թափառական, ազատ, զին-ուած խանաբած ըլլայ, ի հարկին կողոպտիչ մը դառնայ փոխանակ կողոպտուող մը մնալու: Թուրքին համար չունի ո եւ է բարեացակամ խօսք, ո եւ է զնահատական բառ: Արդէն, ինչ - պէս նկատել տուի, թուրքը — ինչքան ալ տա-րօրինակ ըլլայ ատիկա եւ իր զործին տկար կողմերէն մին կաղմէ, — քիչ կ'երեւայ իր վէ - պերուն մէջ, ամէն պարագայի մէջ՝ շատ աւելի քիչ քան Քուրդը, ու երբ երեւայ, խարզախ, կաշառակեր, որկրամոլ, վաւաշու ու հարստա-հարիչ պաշտօնատարի կամ ոստիկանի ձեռվն է միայն:

Պարսիկին անցեալի մէջ մէծ քաղաքակըր - թութիւն ունեցած ըլլալը եւ ներկայիս ալ մերթ յարդանքի արժանի յատկութիւններ ի յայտ բե-րելը դիտէ ու պարսիկ այս կամ այն Շահին կամ սարտարին հայ ժողովուրդին հանդէպ ունեցած

դաժան վարմունքին իրեն ազդած ցասումը զին-քը չ'արդիլեր որ իր զործին այլ մասերուն մէջ պարսիկ բանաստեղծութեան ու արուեստի վրայ իր խորին սքանչացումը յայտնէ:

Ամէնէն շահնեկանը, սրտաշարժն ու նշանա-կալիցը, այս մարզին մէջ, իր այն հատուած - ներն են ուր արդարութիւն կ'ուղէ ընել իր իսկ ցեղին կամ անոր մէկ զասուն, ուր կը ջանայ զարմանել ծայրայեղ խստութիւնը որով այդ ցեղը՝ կամ անոր մէկ խումբը՝ ամբողջութեամբ քարկոծած է իր զործերուն որոշ մասերուն մէջ: Այդ ցեղը գերութեան մէջ այլասերած իր տար-բերէն մաքրելու, զայն վերանորոգելու հա-մար ամբողջ ցեղին դէմ ընդհանրացուած կծու խօսքեր արտասանող այդ գրագէտը իր զործին ուրիշ շատ մը մասերուն մէջ՝ ամէնէն երկիւ - ղած յարգանքով, ամէնէն խոր աղապատանքով կը խօսի այն պատմական դերին վրայ զոր այդ ցեղը անցեալին մէջ կատարած է, ինչպէս եւ անոր հին օրերու հերոսներուն եւ ժամանակա .. կից Զէյթունցի, Սասունցի, Շատախցի կամ Ղարաբաղցի քաջերուն վրայ, մեծ հիացումով ի վեր կը հանէ արժանիքները հայ կնոջ որ անեղծ պահած է ցեղին աւանդական լաւագոյն առաքե-նութիւնները: Իր Սարհատը, Դէլի-Քէշիլը եւ Քիթապ-Դէլիսին՝ Զալալեդինին մէջ՝ անսանձ կատաղութեամբ կը հայհոյեն հայ հին ու նոր վանքերուն ու կրօնաւորներուն դէմ, անոնց վրայ բեոցնելով պատասխանատւութիւնը հայ ցեղի համակերպող, թուլամորթ, ինքնապաշտ-պանութեան, ընդվզումի, պայքարի անկարող գարձած ըլլալուն: Ինքն իսկ Բաֆֆի, իր վէ - պերուն ինչ ինչ էջերուն եւ իր յօդուածներէն ոմանց մէջ, — կօժէն Սիւի, Հիւկոյի եւ Միքա-յէլ Նալբանդեանի հակակերպական ողիովը լեցուած, — կ'արձակէ իսիստ և ծայրայեղ վճիռ-ներ Հայութեան այդ դասակարգի մասին, որ իր անպիտան տարրերն ունեցած է եւ ունի ցարդ անշուշտ, բայց որ իր ծոցէն հանած է նաև ա՛նչքան աղնիւ ու բեղմնաւոր ուժեր, որ անց-եալին ու ներկային՝ թէ՛ մշակութային եւ թէ՛ աղգային տեսակէտով ա՛յնքան խոչոր գեր կա - տարած է մեր ժողովուրդի հանրային կեանքին մէջ: Արդ, ինքն իսկ Բաֆֆի ո՛րքան էջեր ունի ուր, Արիմեան Հայրիկի մը դէմքը գծած ատեն,

կամ իր վէպերուն մէջ՝ հայրենասէր, ժողովրդասէր, աղաստասէր կրօնաւորներու տիպէր (ինչպէս Դաւիթ-Բէլի Ներսէս Եպիսկոպոսը կամ Կայծերու վերջին մասի Ալաշկէրտի առաջնորդ Յովհաննէս Հայր Սուրբը) ստեղծած միջոցին, կամ երբ կը զրէ Կայծերուն այն գլուխը ուր Հայոց հին վանքերուն եւ կրօնապետներուն կատարած մտաւորական ու հայրենասիրական բազմարդիւն դերը կը պանծացնէ, եւ կամ երբ կը շարադրէ Սամուելի այն նշանաւոր զլուխը ուր գեռ երիտասարդ Սահակին ու Մեսրոպին իրենց ազգին եւ անոր մշակոյթին ապագան ապահովելու համար ունեցած սիրտ սրտի խորհրդակցութեան տեսարան մը իր վեհ Երեւակայութեամբ կը յդանայ ու կը պատկերացնէ, այս տեսակի բոլոր էջերուն մէջ ան լիովին կը դարձանէ մերթ մինչեւ անարդարութիւն հասնող ծայրայեղութիւնները (անոնք ալ անշուշտ՝ բուռն ազգասիրութենէ մը բղխած) զոր զործած էր իր Երկերէն ոմանց որոշ էջերուն մէջ: Ան նոյն իսկ զիտցած է նաև դարձանել անիրաւութիւն մը զոր զործած է Հայերու այս կամ այն խումբին հանդէպ: Օրինակ՝ Տանկահայք յօդուածաշարքին սկիզբները, ինչպէս եւ Կայծերուն ու Խենքին մէջ տեղ մը, Եւ իր այլ զործերուն մէկ քանի էջերուն մէջ ալ, Բաֆֆի կը քաշքէ Պոլսահայերը, զանոնք իրը «Հոսհոս», զէվոկէկ, շատախօս, 16 - 61 թիւերը հորվող ցոյց տալով, թրքահայութիւնը զեկավարելու, Հայկական հարցը վարելու անկարող ներկայացնելով: Պոլսահայութեան մէջ — որ Հայաստանի զանազան շրջաններէն այլ մէծ քաղաքը Եկած հաստատուած Հայերու համայնք մըն է Եղած եւ քանի մը դարու ընթացքին ամեն տեսակի կարեւոր ու բազմօղուտ զործիներ տուած է Հայ ժողովուրդին, — բացառութիւն կազմով եւ Հայաստանի ու եւ է շրջաննին մէջ իր համարժէքն ունեցող թիթեւոլիկ մարդու կամ հարեւանցի Հայու տիպարներն ընդհանրացնելու եւ պոլսեցի Հայն ընդհանրապէս հոսհոս կամ լրվանթէն հոչակելու սիսալը Երբեք չեն զործած Մ. Նալբանդեանի, Գամառ-Քաթիպայի, Արդար Յովհաննիսեանի, Յովհ. Յովհաննիսեանի, Թումանեանի, Ա. Խաչակեանի պէս

ոռւսահայեր ու կարելի է ըսել արեւելահայ մեծ մտաւորականները ամենամեծ մասամբ, բայց անոր մէջ մերթ ինկած են եւ դեռ մինչեւ ցարդ կ'իյնան կովկասահայ յայտնի դէմքեր: Բաֆֆի, որ այդ ունակութենէն վարակուած կ'երեւայ իր զործերէն ոմանց մէջ, ինքն իսկ իր Երկերու այլ մասերուն մէջ աղնուօրէն կը սրբազրէ այդ սիսալը: Տանկահայք յօդուածաշարքին վերջին զլուխներուն մէջ, Երբ կը խօսի Պերլինի Վեհաժողովին Հայկական հարցը ներկայացնող Պոլսոյ Հայ Պատրիարքարքն իւ անոր պատղամաւորութեան վրայ, յարդանքով է որ կը յիշատակէ այդ զիմումը յղացող ու զործազրող Պոլսեցի ներսէս Պատրիարքն ու իր զործակիցները: Կայծերուն ջերմ աղգասէր հայ-կաթոլիկ Արքիմարք, Խենքին Դուղուկճեանը, որ Երկուքն ալ Բաֆֆիի Երեւակայութենէն ծնած յեղափոխական, զարդացած փրոփականտիսթի ամենէն համակրելի տիպարներէն են, Պոլսոյ Հայեր են: Ու իր կեանքին վերջերը զրած մէկ նամակէն կ'իմանանք թէ ան մտազիր էր՝ եթէ գտնէր նիւթական միջոցներ՝ Երթալ Պոլիս, մօտէն ճանչնալ այնտեղի Հայ համայնքը եւ անոր մէջ զանուող Հայ զործիներն ու մտաւորականները, խորհրդակցիլ անոնց հետ Հայկական հարցի պայքարին տրուելիք ուղղութեան մասին եւ յետոյ Երթալ նոր պտոյտ մընել Թրքահայաստան ու այցելել նաև այն շրջանները զոր զեռ չէր տեսած: Նիւթական միջոցներ չպահելուն եւ քիչ ետքն ալ մահը վրայ զալուն պատճառով է որ Բաֆֆի չկրցաւ զործազրել իր այդ ծրագիրը: Կայծերուն ամենէն ուշազրաւ զլուխներէն Երկուքը՝ անոնք են որ Հայ-բողոքականներուն եւ Հայ-կաթոլիկներուն նուիրուած են: Բաֆֆի կ'ատէ — եւ իրաւամբ — Հայութեան այդ երկու հատուածներու այն տարրերը որ «Մենք Հայ չենք, Փրենկ ենք կամ բողոքական ենք» կ'ըսէին արհամարչելով եւ անարդելով իրենց աղզը, բայց ազգասէր Հայ-կաթոլիկ Միսիթարքին ու Միսիթարեանց և իրենց աշակերտներուն, մասնաւորապէս Ալիշանին ու Պէտիկթաշեանին, անունը զուրդուրանքով ու պատկառանքով կը յիշատակէ, եւ ինք է որ ստեղծած է թունդ Հայերնասէր Հայ-բողոքականի եւ Հայ-

կաթոլիկի այն երկու դմայլելի տիպարները  
որ են կայծերուն Զալլաղն ու Արփիարը :

\*\*

Բաղդատելով Բաֆֆիի հայրենասիրական  
վէպերը Ծերենցի վէպերուն հետ, հետեւայ  
նկատողութիւնները կը գտնենք ընելու:

Ծերենցը ոգեւորող զգացումները հայրենասիրութիւնն ու աղատասիրութիւնն են: Աշակերտ եւրոպական մեծ բոժանթիկ վարպետներուն, ան ալ ռամկավարական ոգիով տողորուած է, բայց միշտ կը մնայ ամէն բանէ առաջ աղգասէր Հայ մը, հայ աղգի քաղաքական աղատութեան վերականգնումը իր միակ իտէալն է, ընկերվարական ո եւ է հակում, դասակարգային պայքարի ո եւ է ձգտում իր գործին մէջ չի զգացուիր. ինք եղած է անոնցմէ որ կը խորհէին թէ հայ ժողովուրդը իր քաղաքական աղատութիւնը վերագտնելու համար պէտք էր իր բոլոր գասերուն, բոլոր տարրերուն համերաշխ զործակցութեամբը մէկը այդ նպատակին առաջնորդող ճիգը, թէ ընկերական հարցը, դասակարգային պայքարը խառնել աղպային աղատութեան վերականգնման հարցին՝ սխալ մըն էր, որովհետեւ հայ ինքնավար հայրենիքի մը վերահաստատման համար անհրաժեշտ եղած աղգային համերաշխութիւնը կը տրկարացնէր, թէ ընկերական հարցը պէտք էր ստորագասուէր աղգային հարցին եւ աղգային աղատութեան իտէալը իրագործուելէն յետոյ՝ դրուէր իր ամբողջ ուժզնութեամբ՝ աղատ Հայաստանին մէջ, ան ալ իբր հայ ժողովուրդին պատկանող ներքին հարց եւ ոչ թէ իբր միջազգային պայքարի մը մէկ մասնիկը:

Բաֆֆիի մէջ նոյնպէս աղգասէրն ու ռամկավարը գերակշխ են. բայց ուստի վիստասաններու — եւ Միքայէլ Նալլանգեանի — աղգեցութիւնը կրած է ան յայտնապէս եւ անոր ինքնին ու կայծերուն միջ զասակարգային պայքարի շունչը կը զգացուի, ընկերվարական ողին կը խառնուի աղգասիրական զգացումին:

Ծերենց ոչ մէկ դործ արտադրած է որ ինենքին կամ կայծերուն բնոյթն ունենայ: Մերօրեայ կեանքէն ներշնչուած կամ աղապայի կանխագուշակութեան մը վրայ հիմնուած մէկ պէտք անիկա չէ զրած: Անոր երեք վէպերուն ալ

նիւթը Հայոց հին պատմութենէն քաղուած է, եւ անոնք ուրեմն Բաֆֆիի պատմական վէպերուն հետ է որ կրնան համեմատութեան դրուիլ: Դափիր-թէկին ու մանաւանդ Սամուէլը, — Պարոյր Հայկազնը չեմ կարդացած, բայց կ'ենթագրեմ որ ան ալ միւս երկուքին յատկութիւնները ներկայացնող գործ մըն է, — կը յայտնեն զրական արուեստագէտ մը աւելի բազմալար, աւելի մեծաշունչ քան Ծերենցը: Սակայն ինձի կը թուի թէ պատմական վէպի սեռը մեր զրականութեան մէջ առաջին անդամ մտցնողի իր արժանիքն զատ, Ծերենց, իբր քաղաքական տեսարան, իբր բոնակալ լուծերու տակ մնացած հին աղգի մը աղատազրման ճամբան թելագրիչ եւ ոգեւորիչ վէպերու միջոցով ցոյց տուող զրագէտ, ունի՝ որոշ տեսակէտով մը՝ առաւելութիւններ: Իբր երկու լաւագոյն վէպերուն, որ են Թորոս Լեւոնի եւ Երկումի Թղարու, Ծերենց նիւթ ընտրած է Հայոց հին պատմութենէն երկու շատ յատկանշական բոպէններ, ուր մեր ժողովուրդը, օտար հզօր ցեղերու տիրակալութեան տակ ինկած, դտած է այն ընտիր պետերը որոնք իմաստութիւնը կորովին, դիւնապիտական ճարտարութիւնը խիզախ ընդվզման միացնելով՝ պատրաստած, կազմակերպած եւ զործադրել սկսած են աղըստամբական շարժում մը, որ պսակուած է մեծ յաջողութեամբ, յանգած է վերականգնմանը հայ աղգի քաղաքական աղատութեան, եւ եթէ այդ աղատութիւնը չէ եղած լիակատար, համատարած ու մշտատեւ, գէթ քանի մը դարտեւելու սահմանուած էր, եւ իբր սահմանափակութեան մէջ մեծարժէք էր, հայ աղգի եւ հայ մշակոյթի պատմութեան մէջ կարեւոր զլուխ մը կազմող ժամանակաշրջանի մը ծնունդ տըւող:

Թորոս Լեւոնին որ Ծերենցի առաջին վէպն է, Ալեքսանտր Տիրմայի, Հիւկոյի, ու մանաւանդ Ռւալթէր Սքօթի եւ Մանձոնիի շունչով՝ դիւցազներպական վիպումն է Թուրինեան Լեւոն իշխանի որդույն Թորոսի եւ իբր ընկերներուն զեկավարութեան տակ բիւլանդեան պետութեան բոնակալութեան դէմ Կիլիկիոյ Հայութեան մզած աղատամբական պայքարի յաղթանակին, ինչ որ իբրն հետեւանք ունեցաւ

հաստատումը՝ Կիլիկեան հայ իշխանապետութեան մը, որ քիչ յևառ Արեւելք եկող Խաչակրաց օդնելով եւ ինք ալ անսնց վրայ կրթենելով զօրացաւ, ընդլայնեցաւ, թագաւորութիւն մը դարձաւ ու երեք դար տեւող հերոսական կրուիւ մը մղեց մահմետական աշխարհին դէմ, հայ քաղաքակրթութեան պատմութեան մէջ փայլուն էջ մը զրաւեց եւ մարդկային պատմութեան այդ կարեւոր շրջանին մէջ հայ ցեղին առաջնակարգ գեր մը կատարել տուաւ: Այդ վէպը, զրական յաջող գործ մը ըլլալէ զատ, Ծերենցի եւ իրեն համամիտ խումբ մը հայ մեծանուն եւ հայրենասէր գործիչներու մէկ որոշ — ու պատուական — ծրագրին հող պատրաստող արարք մըն էր: Յայոնի որ Զէյթունի 1862ի կարեւոր ապստամբութեան միջոցին՝ Ծերենց, Պէշկթաշլեան, Ռուսինեան, Օտեան եւ քանի մը ուրիշ պոլառահայ նշանաւոր ազգասէր մտաւորականներ, ու նաեւ Միքայէլ Նալբանդեանը որ այդ միջոցին Պոլիս գտնուած եւ իրենց բոլորովին համակրած ու գործակից եղած է, զաղտնի ժողովներու մէջ ծրագրեցին ոչ միայն ազըստամբ Զէյթունին օդնել՝ Փարիզ Նախուլէոն Գ. կայսեր մօտ դիմումով եւ ուրիշ ձեւերով, այլ եւ շրջանայեաց ու սքօղեալ կերպով ամբողջ զործունէութիւն մը սկսիլ Հայոց թիւը Կիլիկիոյ մէջ ստուարացնելու, այդ շրջանի հողերուն մէծ մասը Հայոց ձեռքն անցընելու եւ հայ ազգային ազատութեան լուրջ ու տեւական վերահաստատման մը զետինը հոն պատրաստելու համար, որպէսզի օր մը այնտեղ հայ ինքնավար Լիբանան մը երեւան դար, հայ ուժերով վերակազմուած կիլիկեան հայ պետութիւն մը, որ զարդանար շահակից արեւմտեան մէծ պետութեան մը հովանաւորութեան տակլ: Այս ծրագրին իրը զրական նախապատրաստութիւն՝ Պէշիկթաշլեան շարագրեց Զէյթունցի «քաջորդիին» ու «քաջուհիին» նույիրուած հանրածանօթ գեղեցիկ երգերը, Ռուսինեան Փրանսական երգի մը նմանողութեամբ գրեց իր «Յանկամ տեսնել զիմ Կիլիկիան», կազմուեցաւ «Երկրագործական ընկերութիւնը» որուն առերեւոյթ եւ պաշտօնապէս յայտարարուած նպատակն էր Կիլիկիոյ մէջ երկրագործութիւնը զարգացնել Հայերու աշխատանքով, բայց որուն ներքին

նպատակը այն էր զոր վերե բանաձեւեցի ու Ծերենց ինքն իսկ այդ խմբակին կողմէ զրկուեցաւ Կիլիկիա՝ տեղական պայմաններն ու կարելիութիւններն ուսումնասիրելու համար: Կիլիկեան այդ քննական պատոյտի միջոցին է եւ անկից յետոյ Պոլիս գարձին՝ որ Ծերենց զրեց ու հրատարակեց իր Թորոս Լեւոնի վէպը: Այդ բոլորը ծրագրի վիճակին մէջ մնաց, եւ ատիկա մէծ դժբաղդութիւն մը եղաւ՝ բատ իս՝ հայ ժողովուրդին համար, որովհետեւ Կիլիկիոյ մէջ հայ պետութեան վերահաստատումը՝ հայ ազգասրական բոլոր գործօն ուժերու միացեալ ճիզով իրականացած, եթէ զարման չէր կրնար բերել Կովկասէն մինչեւ Միջերկրական ցրուած հայ ժողովուրդի մեծագոյն մասին բոլոր ցաւերուն, այդ կիլիկեան ծրագիրը սակայն՝ յարարերար նպաստաւոր պայմաններու մէջ հայ քաղաքական պատութեան վերահաստատման կարելիութիւնը կը ներկայացնէր ու այդ շրջանակին մէջ վերաստեղծուած հայ պետութեան տեւական դառնալուն եւ ամէն կերպով զօրանալու եւ ուռանալու միջոցներ զտնելուն հաւանականութիւնը եւ անոր մէջ հայ մշակոյթի՝ արեմտեան ամենէն ազատամիտ ազգերուն հետանի կամ շփումով՝ լիակատար ազատութեամբ ու մէծ թափով զարգացման ապահովութիւնը: Ու Հին Հայաստանի թրքական ու ուռանական՝ ինչպէս եւ պարսկական՝ բաժիններուն հայ ժողովուրդը, ազգային ողին վասպահելու, հայ մշակոյթը պահպանելու եւ յառաջացնելու համար բարոյական մէծ նեցուկ մը պիտի զտնէր ատոր մէջ եւ պիտի կարենար սպասել ու պատրաստուիլ յաւագոյն ապագայ օրերու՝ ուր կարենար ինք ալ իրեն համար ուեւէ շափով ու ձեւով ազգային ինքնավարութեան մը հասնելու ջանք ընել եւ զրական ու տեւական արգիւնքի մը հասնիլ:

77ի ոռուօ-թուրք պատերազմը, Ներսէս պատրիարքի, Օտեանի, ծրագիրներն ու զիմումները, 61րդ յօդուածը, Խրիմեան Հայրիկի քարոզները, Գրիգոր Արծրունիի, Գամառ-Քաթիակի, Բաֆֆիի գրուած քները Հայութեան սիրտը, միտքն ու յոյսը զարձուցին զէպի Թըրքահայաստան, ուր վերջին զարերուն ընթացքին կազմուած պայմանները շատ աւելի դը-

ուար — շըսկելու համար անհնար — կը դարձընէին տեւական հայ պետութիւն մը հիմնելու ծրագիրը։ Կիրիկեան ծրագիրը լքուեցաւ — զէթ ատենուան մը համար։ Ծերենց ինքն իսկ զնաց կովկաս, ուր իր գուստը ամուսնացաւ Աղեքտանդը Մելիք-Աղաքեանցի հետ, և ինք հաստատուեցաւ Թիֆլիս, ուր Ներսիսեան վարժարանին մէջ Հայոց պատմութեան դասաւանդութիւնը կատարեց ատեն մը։ Հոն զրեց ու հրատարակեց Երկունիք Թ. դարու վէպը, որ լոյս տեսաւ Բաֆֆիի Դաւիթ Բէկէն յետոյ, և նիւթ ունէր արեւելեան Հայառտանի հին պատմութեան մէկ մեծ զրուադը, բայց զրուադ մը՝ զարձեալ՝ ուր հայ ազգային ազատութեան վերականգնման համար թափուած ճիպը մեծարժէք յաջողութեամբ մը կը պսակուի, այն է Թ. դարու հայկական շարժումը որով բիւզանդական և արաբական զոյզ բոնապետութեանց լուծին տակ կավկազուած, կեղեքուած հայ ժողովորդը՝ զեկավարութեամբ Բազրատունի պետքերու, — որոնց Ծերենց կը միացնէր իր Երեւակայութեամբը յղացուած ժողովրդական հերոսներ — կը պատրաստէր Բազրատունի Հարստութեան հիմնարկումը քանի մը դարէ ի վեր իր անկախութիւնը կորսնցուցած Հայաստանի մէկ կարեւոր շրջանին մէջ, Բազրատունի Հարստութեան որուն տիրապետութիւնը տեւեց Երկու դար և հայ քաղաքակրթութեան ամենէն փառաւոր ժամանակական շրջաններէն մին եղաւ։

Բաֆֆիի Դաւիթ - Բէկը դիւցազներդութիւնն է Սիւնեաց աշխարհի մեծ Մելիքի մը, որ իր անձնական քաջութեան ու յանդզնութեան չնորհիւ յաջորդեցաւ իր սահմանափակ շրջանին մէջ կէս-ինքնավար փոքրիկ Հայաստան մը ստեղծել, բայց որուն հիմնած տունը իր մահուան հետեւեալ օրն իսկ քայլայուեցաւ։ Իսկ Սամուէլի մէջ Տիրան, Արշակ ու Պատ Արշակունի թաղաւորներու օրով «ուրացող», այսինքն պարսկամերձ, Հակաքրիստոնէական և «Հաւատարիմ» այսինքն քրիստոնէասէր ու Բիւզանդացւոց մօտիկ Երկու հայ կուսակցութեանց հակամարտութիւնն է որ ցոյց կը տրուի, առանց որ վէպը յանդի հարզացատ կուսակցութեան յաղթանակին։ Լսի ար-

դէն թէ Բաֆֆի չէ կրցած աւարտել այդ վէսը։ Սամուէլի ձեռքով իր մօր սպանման քսամնելի տեսարանը, որ շարադրուած զործին վերջին զլուխը կը կաղմէ, յայտնի է որ վերջը չի կրնար ըլլալ այդ վէսին։ Եւ զիտենք արդէն, — տիկին Բաֆֆի յայտնած է զայդ — թէ Բաֆֆի զրած ունի նօթեր, ցարդ անտիպ մնացած, այդ վերջին մասին համար, բայց մահը զրայ հասած է եւ ժամանակ չէ ունեցած այդ վերջին մասը շարադրելու։ Ոչ ոք որոշ տեղեկութիւն տուած է այդ նօթերու մասին ու շենք զիտեր թէ ի՞նչ էր անոնց պարունակութիւնը։ Ի՞նչքան պիտի ուզէի որ այդ վերջին մասը զրուած ըլլար եւ պատկերացնէր՝ Հայ-քրիստոնեայ կուսակցութեան — հարազատ Հայերու, Սամուէլներու կուսակցութեան — յաղթանակը «ուրացողներուն վրայ, հարացալի իրականացումը հայ ազգային հոգին անպարտելի և անմահ զարձնող ծրագրին զոր արդէն իսկ Բաֆֆի այդ վէպի «Փակագիծ մը» տիտղոսուած զլիուն մէջ՝ Երիտասարդ Սահակի ու Մեսրոպի իորհրդակցութեան տեսարանով՝ ուրուազծած է, ամենի ազգասէր Մամիկոննեան Սամուէլին հայրենասերական Երազին իրականացումը, որ Երեք մեծ Հայերուն ձեռքով մշակութային ու վարչական ձեւով հոյակագործն կատարուեցաւ, և վառմշակուհի մահուան յաջորդող զագիր պառակտումի, բարոյական ահաւոր անկումի, ինքնաքանողումի ամենատիսուր Արծանէն յետոյ, (Հայ Արշակունեաց թաղաւորութեան ի սպառ անհետացմանը յանդող), Վարդան ու Վահան մեծ Մամիկոննեաններուն ձեռքով զիւցազնական պայքարի ձեւին տակ հայ ազգային քաղաքական ազատութեան որոշ չափով վերականգնումը յաջողցուց և հայ ազգային ինքնութեան և ինքնուրոյն քաղաքակրթութեան գոյութիւնն առյաւտ ապահովեց։

1895ին, Զէյթուն նորէն ապստամբեցաւ, այդ անդամուն՝ Հնչակեան կուսակցութեան դրդումով, քանի մը Երիտասարդ Հնչակեան գործիչներու (Աղասի, Ապահ, Մէհ, Հրաչեայ) զեկավարութեամբ։ Այդ ապստամբութիւնը որ չորս-հինգ ամիս տեւեց, պատուաւոր վախճան մը ունեցաւ։ Զէյթունցիք, թուրք զօ-

րանոցը զբաւած, անոր մէջ զտնուող զինուոր-ները գերի բռնած, իրենց վրայ զրկուած թուրք զօրքերուն յաջողութեամբ զիմազրած ու զա-նոնք ետ մղած էին: Պերլինի դաշնագիրն ստո-րագրող եւրոպական պետութեանց հիւպատոո-ները միջամտեցին, որոնցմէ երկուքը, Փրան-սացի Պարթելլմին եւ իտալացի էնրիքո Վիթ-թօն (որ յետոյ Զէյթունի վրայ ամբողջ զիրք մը հրատարակեց), մասնաւորապէս ջերմ հա-մակրութիւն մը ցոյց տուին, թուրք կառա-վարութեան ու ազստամբներուն միջեւ հաշ-տութիւն կնքեցին՝ Զէյթունցիներուն համար նպաստաւոր պայմաններով: Բայց նորէն հայ ժողովուրդը չգիտցաւ այդ շրջանին մէջ կեղ-րոնցնացնել իր կարեւորագոյն գործօն ուժերը եւ իր ազատազրական պայքարին էական ճիղը: Բնդհակառակն, հայ ազատազրական պայքա-րը կը տարազնէր, կը փսորուէր՝ ցոյցերու, հատուածական յարձակումներու ձեւով, երե-ւան կուգար մերթ Թրքահայաստան, մերթ Փոքր-Հայք, մերթ Փոքր-Ասիոյ ոչ հայկական շրջաններու մէջ, մերթ Կովկաս, մերթ նոյնիսկ Պոլիս (Պապ Ալիի ցոյց, Պանքայի գրաւում), ինչ որ Բաֆֆի չէր թելազրած իր Խնճիքին կամ կայծերուն մէջ, որոնց գործողութիւնը միշտ եւ միայն Թրքահայաստանի Վան-Մուշ-Բաղէչ շրջանին մէջ կ'անցնի: Այդ ձեւով ըմբռնուած ու ղեկավարուած ազատազրական շարժում մը, ուր պայքարը կ'ուղղուէր օտար ցեղերով ողողուած իր խակ հինաւուրց հայրենիքին մէջ փոքրամասնութիւն կազմող ու ցրուած հայ ժողովուրդին մէկ սակաւաթիւ հատուածին կողմէ՝ թէ՛ թուրք կառավարութեան ու ժողո-վուրդին, թէ՛ քուրդ զանդուածին եւ թէ՛ սահ-մանակից ոուս ձարական կառավարութեան դէմ, դատապարտուած էր ոչ միայն ձախողե-լու, այլ եւ հալածանքներու սաստկացման եւ կոտորածներու յանդելու: Այդպէս ալ եղաւ 1894-1896ին եւ համիտեան բեժիմի ամրող տեսողութեանը: 1908ին գործուած ահաւոր սիսլը — զոր Բաֆֆի անշուշտ պիտի ուժոնո-րէն գատափետէր — եւ որով հայ յեղ. Դաշ-նակցութիւնը հայ աղդային դատին համար հին թուրքերէն շատ աւելի վտանգաւոր Ժէօն-թուրքերուն յաղթանակին վճռական օդոււ-

թիւն մը բերաւ (մինչ օսմ. պետութեան հպա-տակ միւս բոլոր ցեղերը եւ միւս հայ յեղ. բոլոր կուսակցութիւնները անհամաձայն կը մնային այդպիսի գործակցութեան մը), Թրքա-հայաստանի մէջ ինքնավար պետութիւն մը հիմնելու արդէն խոկ դժուար ծրագիրը բոլո-րովին անհնար կը գարձանէր: Ժէօն-Թիւրքերը տարի մը յետոյ Կիլիկիոյ կոտորածները կը սարքէին, եւ ամրող Թրքահայաստանի մէջ ջարդը տարածելու իրենց ծրագրէն ետ կը կե-նային Ֆրանսայի եւ այլ արեւմտեան տէրու-թեանց միջամտութեան չնորհիւ, խոկ մեծ պա-տերազմի ատէն՝ Կովկասի ոուս բանակի հայ կամաւորները պատրուակ բոնելով ամրող Թրքահայութիւնը բնաջինջ ընելու ճիւղային ծրագիրը կը յղանային (Հայերը ջնջելով հայ-կական հարցին վերջ տալու համար) եւ զայն մեծ մասմար կը գործադրէին: 1916ին Ազգային Պատուիրակութիւնը Փրանսական կառավարու-թեան հետ բանակցելով — անգլիական կո-սավարութեան ալ գիտութեամբ եւ հաւանու-թեամբ, — կը զոյանար համաձայնութիւն մը ո-րով Հայերը պիտի տային հազարաւոր կամաւորներ Փրանսական դրօշակի տակ Դաշնակց-ներու Արեւելքի բանակին մէջ կոտելու հա-մար, եւ յաղթանակին յետոյ Կիլիկիոյ մէջ Փրանսական հովանաւորութեան տակ ինքնա-վար Հայաստան մը պիտի վերակազմուէր. բայց երբ յաղթանակը եկաւ, ոուս յեղափո-խութիւնը, ձարական կառավարութեան ան-կումը, ոուս իշխանութեանց ու զօրքին ոչ միայն Թրքահայաստանէն այլ եւ Կովկասէն քաշուիլը, Վրաստանի, Ասրաքնանի եւ Հա-յաստանի ինքնավարութեան հոչակումը ինքնին պարտազրեցին այդ երեք գրացի երկիրներուն, եւ այսուհետեւ՝ Կիլիկիոյ մէջ սահմանափա-կուղ փոքրիկ Հայ պետութիւն մը այլ եւս ձգձիմ բան մը երեւցաւ Հայոց, Փրանսական պաշտպանութիւնը համարուցաւ ոչ ձևնուու՝ ծովէ ծով ընդարձակածաւալ Հայ կայսրու-թեան մը վրայ ծառայելու հրաւիրուած ամեն-րիկեան հովանաւութիւնը համարուցաւ ցնորքին քով. ատեն մը ետքը Ֆրանսան կը քաշուէր Կիլիկիոյին զոր դրաւած էր, Թէմալականութիւնը կը զօրանար ու վերստին դրաւելով ամրող Թրքահայակ

Փոքր Ասիան՝ անկից գուրս կը քչէր բովանդակ քրիստոնեայ տարրը, Յոյն ու Հայ. միւս կողմէ Ռուսաստանը, պօլչէվիք ձեւի տակ, կը վերագառնար Կովկաս, խախուս ու անտեւական հիմերու վրայ դրուած երեք անուանապէս անկախ պետութիւնները կը բոնագատէր իր հիմնած նոր բէժիմին ենթարկուելու, կը պահպանէր անոնց իւրաքանչիւրին «ազգային պետութեան» հանգամանքը, բայց զանոնք ստիպելով մաս կազմել այն «պետութիւններու համազաշնակցութեան» որ է Խորհրդային Միութիւնը:

Այս պայմաններուն մէջ, այսօր, երբ ամբողջ Թրքահայաստանն ու Կիլիկիան բոլորովին թափուր են Հայերէն, ժխտական ահաւոր իրականութիւն, որուն նմանը մեր անցեալ պատմութեան ամէնէն մոայլ շրջաններուն իսկ երբեք չէ տեսնուած, — կարելի՞ է ըսել թէ Բաֆֆիի և ներին «Վարդանի երազը» կամ Կայձերու վերջին գլուխներուն «տեսիլշները իրականացած են: Ո'չ եւ այս': Ո'չ, եւ տասն անդամո'չ, եթէ ի նկատի ունենանք որ Բաֆֆիի երազն ու տեսիլը թրքական Հայաստանին, ու զիսաւորապէս Վասպուրական-Տարօն - Բաղրեւանդ շրջանին համար էր, (յուսալով անշուշտ նաեւ որ այդտեղ հիմնուելիք հայ պետութեան օր մը կուզար միանալ Արարատին միւս կողմը զբանուող կովկասեան Հայաստանը): Եւ այդ թըրքական Հայաստանը ոչ միայն այսօր չէ ազատագրուած, այլ ուեւէ հայ կեանք ա'լ գոյութիւն չունի հոն (ո'վ զիսէ ինչքան ատենուան համար), ու Թուրքը աւելի քան երբեք յաղթական կը տիրէ այստեղ ինչպէս եւ ամբողջ Փոքր Ասիոյ մէջ ու անդրկովկասեան Հայաստանին ալ մէկ մասը գրաւած կը պահէ: Սակայն կը ապահով կամ անդրկովկասեան Հայաստանին մէկ մասը գրաւած կը պահէ: Մասայն կը ապահով կամ անդրկովկասեան Հայաստանին մէկ մասը գրաւած կը պահէ: Այս պահին մէջ ուսւայի յեղափոխութեան հետեւանքով հայ պետութեան մը վերահաստատումով: Մասամբ եւ ուրիշ ձեւով կ'ըսեմ, ուրովհետեւ Բաֆֆիի նկարագրած երազին ու տեսիլներուն մէջ բոնակալ լուծերէն, մնշող ու կեղեքով բոլոր ուժերէն ամբողջովին ազատած,

զօրեղ, ապահով, բարզաւած, յառաջադէմ, երջանիկ Հայաստան մը կ'երեւայ, մինչ երկուքուկէն տարի տեւող անուանապէս անկախ հայ պետութիւնը սովորէն, համաձարակներէն՝ բովի մը չունչ առնել չկրցաւ, ու այնքան զժրաղջրէ էր, թուրքին քանի մը քայլ եւս յառաջխաղցութեամբ՝ այդ Հայաստանի մնացորդին մէջ համախմբուած ստուար Հայութիւնը այնքան բանուէ ու այդ պետութիւնն իր բէժիմին՝ այլ եւ իր հովանաւորութեան ենթարկելը՝ այդ փոքրիկ պետութեան եւ անոր մէջ հաւաքուած հայ ժողովուրդին Փիղիքական գոյութիւնը փրկող զէպէ մը հանդիսացաւ: Ու խորհրդային հայ պետութիւնը, ուր մեր ժողովուրդին ստուարազոյն զանդուածը կ'ապրի, կը զործէ, կ'աշխատի, կ'արտադրէ՝ հայ լեզուով, հայ հողի վրայ, Հայաստանի մէկ փոքր բայց կարեւոր մասին մէջ՝ որ կը շարունակէ կոչուիլ Հայաստանի Համբավետութիւն, հակառակ բէժիմի մը որուն հիմնական սկզբունքներէն շատերը համաձայն չեն մերիններուն, հակառակ մտածման ու գործունէութեան ազատութեան պակասին, հակառակ նոյն իսկ տարիէ մը ի վեր ամբողջ Միութեան հետ Հայաստանին մէջ ալ տիրող մոայլ տափառապին, կը մնայ մինչեւ այսօր Վարդանի եւ Հայութեան երազին մասամբ իրականացումը, քանի որ կայ հոն հայ պետութիւն մը՝ ուր Հայը ազգաբնակութեան ստուար մեծամասնութիւնը կը կազմէ եւ ունի հայ կառավարութիւն մը որ ուեւէ չափով — ինչքան ալ հոմեստ — ինքնավար բնոյթ կը կրէ: Ու արտասահմանեան պանդուխտ հայրենասէր Հայ մը երբեք պէտք չէ մոռնայ որ այդ Խորհրդ՝ Հայաստանին մէջ է որ իրականացան ու զարդացան, և իրենց զարգացումը պիտի շարունակեն, ազգային մշակոյթի այն մեծ հաստատութիւնները զոր Բաֆֆի Վարդանի երազին մէջ երկու հարիւր տարի յետոյ իրականանալի ցոյց կուտար — հայ Համալսարան, պետական թատրոն, մատենադարան, երաժշտանոց, գիտութեանց կամառ, դպրոցներ, հիւանդանոցներ, եւն: Ներկայ պայմաններուն մէջ, ուրիշ ոչինչ ունին Հայերը բաց ի այժմու Հայաստանին, եւ —

Բաֆֆին ու Միքայէլ Նալբանդեանը ուրիշ բան պիտի չըսէին եթէ ողջ ըլլային հիմայ, — « Հմայյն այդ զոյութիւն ունեցող Հայ պետութիւնը թանկաղին է մեղի համար, այլ եւ, հակառակ բոլոր գանգատներուն զոր կրնանք ունենալ Խորհրդային Միութեան վարչաձեւին այս կամ այն սկզբունքներուն մասին, այդ Հայաստանին Խորհրդ. Միութեան մէջ մնալը, անոր վրայ կրթընելով իր զոյութիւնն ապահովելը անվիճելի անհրաժեշտութիւն է: Գոյութիւն ունեցող այդ փոքրիկ Հայ պետութիւնն է որ իր ապագայ զարդացմամբ, զօրացմամբ, ընդլայնմամբ, կառավարական սիստէմին, քաղաքական եւ ընկերական րէժիմին՝ ընդհանուր Խորհրդ. Միութեան իսկ անխուսափելի բնաշրջման հետեւանքով՝ բնականոն ձեւի մը մէջ մտնելովը, Վարդանին երազը պիտի հետզհետէ մօտեցնէ իր աւելի լիալիր չափով իրականացման:

\*\*

Իտալացիք, ուղղակի սերունդն ու ժառանգորդները հին Հռոմայեցւոց որ աշխարհի մեծագոյն մասին տիրող պետութիւն մը սուեցեցին, երկար ատեն եղան քաղաքականապէս ու զինուրապէս թոյլ ժողովուրդ մը, իրենց երկիրը բաժնուած էր զանազան իշխանապետութիւններու որ իրարու հետ կոխի մէջ էին յաճախ, եւ մեծագոյն մասն ալ ի վերջոյ օտար լուծերու տակ ինկաւ: Հրաշալի արուեստագէտներ, զրագէտներ, բանաստեղծներ, զիտուններ արտադրած էին, բայց անկարող հանդիսացած էին թօթափել օտարին լուծը և միացնել իտալական ինքնազլուխ նահանդները միակ հայրենիքի մը մէջ: Ունեցան հոյակատ հայրենասէր բանաստեղծներ ու զբաղէտներ,

Տանթէէն ու Փեթրաբքայէն մինչեւ Աէստիար - տի, Մաքիավէլէն մինչեւ Ալֆիէրի ու Մանձոնի, որ ազատ, միացեալ, զօրեղ ու երջանիկ իտալիոյ մը երազը երգեցին կամ տեսիլը քարոզեցին, բայց ի վերջոյ ունեցան Կարիկալստիի՝ ազատադրական պայքարի հերոսական մարտիկին՝ եւ իր անձնազոհ զինուորներուն հետ, իմաստուն եւ արի քանի մը պետեր, Փիէմոնթէի վիքթոր իմմահուէլ Ա. արքան, առաքեալի հոգիով այլ եւ քաղաքազէտի մտքով Մացցինին ու հանձարեղ դիւանազէտ Քավուրը, եւ իրականացուցին Ծիստիմինը ոյի հոյակատ ու յաղթական շարժումով՝ իրենց ազգային իտէլլը:

Մենք ունեցանք մեր քարոզող, ներշնչող, ողեւորող հայրենասէր բանաստեղծները, զրադէտները, վիպասանները, մեր ազատազրական պայքարի առաքեալները, եւ Բաֆֆի եղաւանոնց մեծազոյններէն մին, ամենէն ժողովրդականը, ամենէն խանդավառիչը: Ունեցանք մեր կարիկալստինները, բայց չունեցանք Քավուր ու Մացցինի:

Սիրենք, յարդենք, պատուինք Բաֆֆի զըրագէտը, որովհետեւ ան տուաւ մեր ժողովուրդին զործեր որոնք զայն հոգեպէս զօրացնելու մաքրելու, ազնուացնելու կը ձգտին եւ այդ վեհ ու խնկելի դերը յաւիտեան պիտի կատարեն: Բայց մաղթենք, ու ջանանք, որ մեր ցեղը արտադրէ, կազմէ, հասունցնէ Քովուրներ, ու դիտնայ օդտաղործել զանոնք՝ երբ երեւան իր մէջ, — որպէսզի Վարդանին երազը, Բաֆֆիի տեսիլը, հայ ազգին զարաւոր արդար տենչն ու պահանջը՝ օր մը աւելի լայն, աւելի կատարեալ եւ ամուր ձեւով իրականանայ:

ԱՐԴԱԿ 20ՊԱՆԵԱՆ